49ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1551 Կ. ՊՈԼԻՍ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՅՈՒԼԻՍ 13 — ՅՈՒԼԻՍ 1906 4 ՃԷՄԱԶԻԻԼ ԱԽԸՐ 1324 — 13 ԹԷՄՈՒԶ 1322

Journal Armenien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԹՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պատը Ալի Ճատտէսի. 38
Թմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանկասիրի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՌԱՄԻՕՏԵԱՆ

ՆԵՐԲԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی و سیاسی غزیته‌در
صاحب امتیازی: ارمانسی فریر
اداره‌خانه‌سی: باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Տարեկան	Վեցամեայ
Գալոյ Համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու Համար	108 »	60 »
Արտասահմանի Համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի Համար տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց Համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀԲԱՏԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԻՆՉՊԷՍ ԿԸ ԼՈՒԾՈՒԻ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Ամէն անգամ որոնք քիչ կամ շատ ուսումնասիրած են Հայ եկեղեցական պատմութիւնը իր ամբողջութեան մէջ, պէտք է մեզի հետ սա եզրակացութեան յանգած ըլլան թէ, Հայ ամուսնացեալ կղերը անցեալի մէջ երբեք այնքան անկեալ վիճակ մը չէր ունեցած, որքան տասն և իններորդ դարուն վերջին կէսէն անդին. դ'ան իրողութիւն։ Հոս չպիտի ուրուագծենք անցեալի ու ներկայի մէջ գոյութիւն ունեցող եկեղեցական հակայ տարբերութիւնը, քանի որ այս յոռետեսութիւնը երբեք վիճաբանութիւն չընդունիր և ոչ ալ կ'ուզենք ներկայ Հայ ամուսնացեալ կղերին իսկական վիճակին վրայ ծանրանալ՝ քանի որ օրէցքերը չարաթ չանցնիր որ հնորհուռնակ քահանաներու անվերջ շահատակութիւններով սիւնակներ չլեցնեն։ Այլ կ'ուզենք այս անկումին բուն պատճառները քննել և դարմանը մատնանշել։

Մեր յուզած ներկայ խնդրոյն որքան կը յարմարին ֆրանսացի պատմաբանի մը յետագայ տողերը. «Եթէ կ'ուզես հասարակութեան մը նկարագիրը չափել, ուսումնասիրէ անոր կրթական, կրօնական և բարեգործական հաստատութեանց վիճակը, կարելի չէ որ բարոյապէս բարձր համայնք մը անբարեկարգ վարչութիւններ ունենայ»։

Մինչեւ դարու կրօնական ազատալի շրջանին մէջ Քրիստոնէութեան դիմակին տակ կատարուած վայրագութիւնը ուրիշ բան չէր։ բայց հիմա՝ մեր զոր իղձամիտ հանրութիւնը կը մղէր խղճի բնաբարոյութիւն և յոռի կղերականութեան դէմ։

Այս տեսակէտէն դատելով, եթէ մեր համայնքն ալ իսկապէս անտանելի կը գտնէ ամուսնացեալ կղերը, պէտք է ատոր բուն պատճառը ինքն իր մէջ փնտռէ։ Հայ Ս. Եկեղեցին ծախելի լայնախոհութեամբ մը քահանաներու ընտրութեան իրաւասութիւնը հասարակութեան չնորհած է, հետեւաբար մենք ենք որ մեր ձեռքովը այդ պատուհասները ստեղծած ենք ու կ'ստեղծենք. չենք վարանիր «Արժանի»ն արտասանելու, առանց մտաբերելու թէ առաջին քարը նետողը դարձեալ մենք պիտի ըլլանք։ Ինչո՞ւ նախ «Ուվսանա» ապա «Ի խաչ»։

Եղածը եղած է սակայն. այսօր քահանայութեան դասին մեծագոյն մասը, տգէտ, անուս և խեղճ անձերէ կը բաղկանայ, մնաց որ մեր ժողովուրդը չա՛տ աւելի նպաստաւոր պայմաններու տակ կը գտնուի, դիւրաւ պրծելու համար տգիտութեան խորը խարխափող խեղճ ու կրակ քահանայութեան անտանելի թիւնն։

Եթէ նախնի դարերու Հայ քահանան իր անուսութեամբ մէկտեղ, իր կոչումին հաւատարիմ գտնուած, փարախը հօտին հաճելի ցոյց տուած ու եկեղեցական նուիրականութիւններն, ազանդութիւններն դուրդուրանքով պահած է, նախնի Հայն ալ գիտցած է իր հովիւը ընտրել։

Իսկ արդի կղերը իր նիւթապաշտ հայեացքով, և իր սկզբունքի, թոյլ վերաբերումովը՝ հանդէպ կրօնի ու իր կոչման, կը ցուցէ հօտը փարախէն, պէտք է խոստովանիլ թէ արդի համայնքն ալ գործնականապէս համախոհ է ու ձեռնտու իր հովիւին, քանի որ ինքն է ընտրողը, իր յօժար կամքովը ու ազատ, ոչ և է արտաքին ազդակի ու ճնշումէ։

Գաւառի մի քանի կարեւոր կեդրոններու մէջ քանիցս առիթ ունեցած ենք իբրեւ ուսուցիչ՝ մօտէն տեղեկանալու քահանայական ընտրութեանց ու ցաւով տեսած ենք որ 5—10 քանտիտաներու մէջէն յաջողած են քուէ շահիլ անոնք, որոնք պարզ ընթերցանութեան մէջ իսկ ապիկար, ուրագի թքբլատուքներէն խոյս տուած խեղճեր էին, մինչ դեռ նոյն ցանկին մէջ գտնուած են իրապէս արժանաշնորհներ, արժանաւոր ուսումով, արժանաւոր պաշտօնի գիտակցութեամբ, արժանաւոր նկարագրով։

Քանի որ մեր մէջ հասարակութեան մեծամասնութեան առջեւ կրօնքը իր իսկական նշանակութենէն մաս մը կորսնցուցած է, ու այս պատճառաւ հացի պայքարէն դասալիք դասակարգ մըն ալ առանց խղճահարելու, հետամուտ է քահանայական լոգիկը հացի միջոց մը ընելու. վստահ ըլլալու ենք որ, հոգեւոր հովուութիւնը ներկայացնող անհատներուն բացարձակ մեծամասնութիւնը [illegible] բաղկանայ, որչափ ալ ձգնին մամուլն ու կրօնասէր փոքրամասնութիւնը։ Զարգացեալ ու կոչումին գիտակից անձինք զարգացեալ միջավայրերու մէջ ընդհայցու նշանակութիւն իսկ, յայտնի է որ դժուարաւ պիտի յօժարին անարժաններու լէգէոնի մը դասակցելու, ու անկումը պիտի չարունակուի անարգել։

Ժողովրդին ու կղերին այս զուգընթաց սայթաքումին առջեւ թումբ մը կանգնելու ու համայնքը կրօնական ասնէացումէ փրկելու համար մեր խոնարհ կարծիքով երբո՛ւ օգուտ չունին լրագրական յարձակումներ, որովհետեւ արժանապատուութեան զգացումէ զուրկ մեր չա՛տ մը «Արժանապատիւ»ները լրագիր իսկ կարդալու և հակնալու անկարող են։ Լրագրական յօդուածները պարզ բանբասանքէ տարբեր տպաւորութիւն չեն ըներ իրենց վրայ ու ինքզինքնին կը մխիթարեն ըսելով «Ցնսուսն ալ խաչեցին», «Մտեփաննոսն ալ քարկոծեցին»։ Այսչա՛փ անկեալ է քահանայութիւնը, ինքզինքնիս չխաբենք։ Կրօնական բարեշրջում մը պէտք է, մեր եկեղեցականներուն համար. կուսակրօն կղերը, կրթական պաշտօնէութիւնը, պարտին աշխատիլ այս կրօնական բարեշրջումին.

Թող ներուի դիտել տալ թէ կուսակրօն կղերը, մասնաւորապէս գահանները սկսեալ փափուկ մեծցած այս աղուորիկ հրեշտակը որ սալօնի կանանցէն դուրս ոչ ինչ գիտէր, հիմակ անմարդարնակ, ամայի ու ահազդեցիկ այս անտառներուն, ցորերուն, լեռներուն ու դաշտերուն մէջ թշուառութեան օրրաններով կը տարուբերէր օրն ի բուն, ամէն վայրկեան նոր վտանգ մը, նոր արկած մը ու նոր պատահար մը կը քայքայէր անոր էութիւնը, ջրդաթունդ կ'ընէր զայն ու տառապանքի և անձկութեան հեղեղատին մէջ կը գալարէր։ Եւ իրաւունք չունէր արդեօք խեղճ Սըր Տավիտ Բուրնէմսրն այս աստիճան ջղային բնութիւն մը առնելու, այո՛ չիրաւունք ունէր իբրեւ սիրատուչոր հայր մը որ կը դուրգուրայ իր մէկ հատիկ զաւակին վրայ, վաճառականը բոլոր այս պատահարները Սըր Ճէյմս Կուպլիի անխելքութեանը վերագրելով անոր դէմ լռելեայն թշնամութիւն մը ու ոխ մը կ'ղդար և զայն կ'ամբաստանէր իբր տխմար արարած մը ու վարկապարզի հետամուտ մը։ Բայց վաճառականը բնաւ իրաւունք չունէր խեղճ տղան այս աստիճան ատելու և ամբաստանելու, այո՛, իրաւունք չունէր, որովհետեւ ճամբորդութեան գաղափարը առաջին անգամ ինք յղացած և յօժարած էր աղջկանը հետ միասին ընկերակցիլ բաղդաղուրկ երիտասարդին։ Առաջին պարագային և ոչ մէկը մտքէն անցուցած էր ապագայ վտանգներու և արկածալի պարագաներու հաւանականութիւնը, քաղցր ու հաճոյալի ժամանցի մը հեռապատկերը շլացուցած էր անոնց աչքերը, մէկը իր սէրը, միւսը զաւկին երջանկութիւնը, ուրիշ մըն ալ գրաւի մը չանելուն ու չչանելուն ապացոյցը ապահովելու և վերջապէս խեղճ Վիլֆրիտ մըն ալ յիշողութիւնը նենգող մոռացումի մը պատիժը քաւելու համար ճամբայ ելած էին։

Հիմա ի՞նչ եղաւ ուրեմն, Սըր Տավիտ Բուրնէմսրն անցեալին այս ճշմարտութիւնները մոռնալով, ինչո՞ւ համար իր փեսացուն, կ'անարգէր, կ'անպատուէր, կ'արհամարհէր ու լռելեայն ոխ մը կ'ղդար անոր դէմ, ասիկա իրաւունք էր մեթէ։

Սըր Ճէյմս Կուպլի գիտեր և կ'ղդար ասոնց ամէնքն ալ և առաջին վայրկեանէն իսկ կռահած էր իր ապագայ աներոջը ներքին փոթորկեալ զգացումներուն թափը։ Վաճառականը հիմակ աղջիկը աւելի Սըր Ղրիղորի Շորթի կնութեան տալ կ'ուզէր, և ասոր համար ամէն առիթէ օգուտ քաղելով եղբօրորդւոյն ընթացքը կը ծակահարէր և աղջկանը մօտիկ բարեկիսս կ'ըլլար անոր անձնական արժանիքը գովելու ու զայն սիրաշահելու մասին։ Շատ անգամ այս մասին խօսք կը բանար երբ Սըր Ղրիղորիի հետ մենակ մնար, սակայն ճշմարտութեան ջատագով, ու իր զգացումներուն մէջ անկուն այս պատուական երիտասարդը հօրեղբօրը այս խօսքերը չկռահելու կը ղարնէր։ Սակայն անդուծելի կէտ մը միայն կար, ժամանակէ մը ի վեր Սըր Ղրիղորի Շորթ գեղանի էլէնի քովէն չէր զատուէր բնաւ, միշտ անոր կ'օգնէր, կը պաշտպանէր զայն, վտանգներու միջոցին սիրտ կուտար անոր տոկալու և բնաւ չի վհատելու կեանքի այս դժուար եթէ այս երկար ժամանակամիջոցի մէջ իրենց պահանջքը չմնտաեն՝ աղջուութիւնը կրնայ իբր ապացոյց նկատուիլ իրենց իրաւունքին անհիմն ըլլալուն։

— Պետական օրանցը (միւրուրը զէմ) որ Մէհէլլէյի 1801րդ յօդուածի սահմանած ըլլալով՝ պայմանատ է (մուզայէտ), միչդեռ առաջինը (մութլաք)։

արեպաշտական հաստատութիւններու վերաբերող չէնքերու և հողերուն (մուազգաֆաթ վէ միւսթաղլլաթը վաքիֆէ) սեպհականութեանը մասին յարգուած դատերուն օրանցը 36 տարի, կամակատ հնչում դրամի տակոսի անհատական հողերու և ստացուածքներու վերաբերեալ դատերունը 15, ակ պետական հողերու (արազիի էմիրէյէ) բացարձակ սեպհականութեան պարգեւներէն (բէգապէ եամի միւլքիյէ) ծագած խնդիրներունը նմանապէս 36 և այս կարգի հողերուն հուգուգ թէսարրուֆիյի դատերունը 10 տարի է։ Բայց, այս 36, 15 և 10 տարեան օրանցները օրինական երկու գլխաւոր պատճառներու ազդեցութեանց ենթարկուած ըլլալով, ասոնց գոյութեան միջոցին տեւողութենէ կը դադրին։

1.—Դադրեցուցիչ պատճառներ (էսպապը թաթիլիյէ) որոնք եթէ գոյանան օրանցը կը դադրի և եթէ անհետանան կը վերսկսի, այսինքն օրանցին տեւողութեան վերսկսումը այդ պատճառներուն անհետացման թուականը կ'ըլլայ։

2.— Խզիչ պատճառներ (էսպապը գաթիաա) որոնց ծագումովը օրանցը կը թեքուի, սակայն օրանցին տեւողութեան սկզբէն մինչեւ իսկման թուականը անցած տարիները՝ խզուելէն վերջ անցած տարիներու գումարին չի բարդուիր, Մէհէլլէյի 1663 և 1664րդ յօդուածները երեք կարգի կը բաժնեն դադրեցուցիչ պատճառները (1) անչափահասութիւն (սըղերը սիւն), (2) հեռաւորութիւն (սէֆերը պաիտ), երրորդը թէֆալլուպ։ Այս վերջին պատճառը օսմ. դատարանները չնորհիւ մեր Օգոստափառ կայսեր արդարասէր խնամքներուն կատարելագործեալ կազմակերպութիւն և անկողմնակալ՝ ուղղութիւն մը վայելելնուն՝ սոսկ տեսական հանգամանք մը ունի։

Օրանցը դադրեցնող տեսական և բացառիկ պատճառ մըն ալ կայ, այն ալ սա է թէ, կին մը երբեր ո և է պահանջքին համար մէկու մը դէմ դատ բանալ ուզէ բայց իր ամուսինը արգիլէ զայն, այս արգելքին տեւողութիւնը օրանցին տեւողութիւնը կը դադրեցնէ։ Մանկութիւն բառը՝ ըստ օրինի և ընդհանուր առմամբ անչափահաս (սաղիրը կայրը միւմէյյիզ) և խելահաս (սաղիրը միւմէյյիզ) նշանակելուն, օրանցը չափահասութեան (սինը պլիւլուղ) թուականէն կը սկսի։ Հեռաւորութիւնը թէ ցամաքի և թէ ծովու վրայ չափաւոր ճամբորդութեամբ մէն մի օր 6 ժամ հաշուելով 18 ժամուան, այսինքն 3 օրուան երթեւեկութեան միջոցն է։

Հետեւաբար հեռու վայր մը գտնուողին համար օրանցը իր վերադարձին թուականէն կը սկսի։ Սակայն իրարմէ հեռու երկու քաղաքի բնակիչներ մի քանի տարին անգամ մը գիրար կարենալով տեսնել և հետեւաբար իրարու դէմ դատ բանալու կարելիութիւն ունենալով ի միասին երբ դատ չբանան և օրինական օրանցն ալ անցնելու ըլլայ, ասոնցմէ մէկուն ապադային բացած դատը անլսելի կը նկատուի, ըստ Մէհէլլէյի 1664րդ յօդուածին։

Խզիչ պատճառները բազմաթիւ են, զոր օրինակ եթէ պահանջատէր մը իր պահանջքին գոյութեան թուականէն 13 տարի անցած դատարանը դիմէ, անցեալ միջոցը կ'ոչնչանայ և օրանցը վերանորոգուելով դիմումին թուականէն կը վերսկսի։ Փոխանակագրի և հրամանի դանձուելիք մուրհակներու առթիւ տրուած բողոքագրեր, (ինչպէս նաեւ վնասուց հատուցման մասին զեկուցուած ազդարարագրեր օրանցը կը խզեն, բայց այս մասին ըլլալիք գործողութիւնները պէտք է որ ըստ օրինի կատարուին, ապա թէ ոչ, այսինքն եթէ բողոքագրերը կամ ազդարարագրերը ոչ-ձեռնհաս նոտարի մը կողմանէ խմբագրուին՝ կամ պահանջատէրը ոչ-ձեռնհաս դատարան դիմէ օրանցը չի խզուիր, ինչպէս կը մակաբերուի Մէհէլլէյի 52րդ յօդուածէն «պիր չէյ պաթլը օլորգտա, անքն զրմիրնտաքի չէյ տախի պաթլը օլուր»։

Գալով օրանցին սկսմանը թուականին։— Պէտք է գիտնալ թէ օրանցը էապէս պահանջքին օրինաւորապէս ուղուելու թուականէն կը սկսի, հետեւաբար այս պայմանատարս լրմանալէն թուականէն, թոռան թոռնորդիի կատարուած հարստութեան մը օրանցը առաջին սերունդին անկումէն, մնանկացեալ մը (ըստ Մէհէլլէյի) ուզուած պահանջքինը մնանկութեան վիճակին բարձման թուականէն կը սկսին (1667 և 1668րդ յօդ. Մէհէլլէյի)։

Բայց այս պարագաներուն մէջ նը-կատելի փափուկ կէտ մը կայ զոր պէտք չէ մոռնալ, երբ օրանցը լրացած ըլլալով ի միասին պահանջատէրը դատարան դիմէ և պարտատէրն ալ ճանչնայ իր պարտքը, արդեօք այս դիմումը անլսելի՞ կը մնայ։ Ո՛չ, կը պատասխանեմք այս հարցումին անաալով Մէհէլլէյի 1674րդ յօդուածին որ կը տարադրէ թէ «Թէգատիւմը զէման իլէ հադ սաղլթի օլմազ»։ Արդէն չէ՞ մի որ երբ պարտատէրը իր պարտքը խոստովանի, աւելի տեսականօրէն իր պարտքը նորոգած կ'ըլլայ։ Ուրեմն այս պարագային մէջ պարտատէրը եթէ միտքը դրած է օգտուիլ օրանցէն՝ նախ պէտք է ուրանայ իր պարտքը և ապա օրանցը առարկէ։

Հասարակաց ճանապարհ (թարիգը ամմ) գետ և արտաքսարի նման հանրութեան յատուկ վայրերու մասին օրանցքի խնդիր չի կրնար ըլլալ (1675րդ յօդ. Մէհէլլէյի) որովհետեւ հանրութիւնը կազմող անհատները և նոյն իսկ նորածին մանուկները այդ կարգի վայրերու հանդէպ հաւաքաբար ընկերակից ըլլալով (չիրքէթի իսպատէ) թէ իւրաքանչիւր անհատի բաժինը որոշել խիստ դժուար է, և թէ միանգամայն ամէն ոք քան Մէհէլլէյի 1644րդ յօդուածին դատ բանալու իրաւունք ունի։

ՄԿՐՏԻՉ ՉԱՅԼԱՔ
Փաստաբան Վկայեալ
Կայս. Իրաւ. Վարժարանէ

ԱՐՏԱՔԻՆ

ԲԱՐԵԿԱՄՈՒՀԻՒ ՄԸ ԽՕՍՔԵՐԸ

ՀԱՆԳՈՒՅՑԵԱԼ ԼԷՏԻ ՔԲՐԶԸՆԻ ԿԵԱՆՔԻՆ ԵՒ ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՑ

Հնդկաստանի նախորդ փոխարքայ և Մեծին Բրիտանիոյ նոր սերունդին ամէնէն ձեռնհաս պետական մարդերէն Լորտ Քրզընի կին նորոգ հանգուցեալ Լէյթիքրզընի վրայ Տէյլի Թէլէկրաֆի մէջ հետեւեալը կը գրէ հանգուցեալ տիկինը մօտէն ճանչցողներէն բարեկամուհի մը։ Բնիկ Ամերիկացի ցորենի մեծահարուստ իշխանի մը դուստրն էր Տիկին Քրզընը, սրտի և մտքի ամէնէն փայլուն յատկութիւններով օժտուած, արժանի ամէն մեծարանքի։ Կնոջական ընտիր տպարի մը նկատմամբ յայտնուած գնահատական տողերը աւելորդ չենք համարիր ներկայացնել մեր ընթերցողներուն և մանաւանդ ընթերցուհիներուն։ [illegible] Տիկին Քրզընը մնուած է։ Զինքը լաւ ճանչցողներուն համար անբմբռնելի բան մըն է որ այդ փայլուն և սիրուն կինը, կենսականութեամբ և երիտասարդական թարմ ուժով լցուած, իր կանանքին կատարելութեան և միանգամայն գեղեցկութեան գագաթնակէտը հասած՝ ի սպառ կորսուած ըլլայ իրենց համար։ Ցիշատակը այն մեծ պայքարին զոր երկու տարի առաջ մղեց մահուան դէմ յաղթանակաւ, նշաւակ ըլլալով ա՛նպիսի հիւանդութեան մը ճիրաններուն, որոնք գրեթէ կ'արհամարհէին իրեն վրայ գուրգուրացող սիրելիներու յոյսերը, ա՛լ աւելի կը դառնացնէ այս երկրորդ պայքարին ելքը։ Դիշեր մը Հնդկաստանի մէջ իր բնակութեան վերջին քանի մը ամիսներուն միջոցին իր մօտիկը ճաշի նստած էի Փոխարքայական Ապարանքին մէջ։ Այնքան կազդուրած և զուարթ էր որ մահուան դէմ երկարատեւ անատոյգ կռիւին օրերը գրեթէ մոռցուած ուրուական մը կը թուէին ըլլալ։ Խօսակցութեանէն տարբեր քիչ մը աւելի խորունկ լար մը զարնելով ըսի իրեն։— «Մեռելներէն յարութիւն առնող մը կը նկատեմ միշտ ձեզ։» Ինծի դարձաւ ա՛յն չեշտակի և կեդրոնածիգ նայուածքով, որ իր ամէնէն հրապուրիչ յատկանիշներէն մին էր, և պատասխանեցի առաջ վայրկեան մը կեցաւ։ Կ'երեւի թէ գուշակութեան եւ արդէն անոր այս աստիճան փոփոխութիւնը չէ՞ մի որ ինքզինքն հանդէպ տածած անկեղծ ու գորովալցան սիրոյն ապացոյցն էր։

Տարաբաղդ Սըր Ճէյմս Կուպլի, որ բոլոր այս բաներուն տեղեակ էր կ'ուզէր հաստատել թէ արդեօք Սըր Ղրիղորի Շորթի հանառակ տուած վճռանձն խոստումին, կը սիրէր Միս Էլէնը և կը դարպասէր անոր, արդեօք այս տղան, որ անձնուէր ըլլալուն ամէն ապացոյցը տուած էր, հիմակ ինքն ալ իր մասին կը խորհէր այնպէս, ինչպէս զաւկին սէրէն խելայեղ Սըր Տավիտ Բուրնէմսրնը։

Անա ճիշդ այս կէտը հաստատելու համար մէկ երկու անգամ փորձեց խօսք բանալ, սակայն անձնական արժանապատուութիւնը չէր թոյլատրեր, և մինչեւոյն ատեն երբ հանկար որ մրցակից մը ունէր մտիկը, այլեւս չի պիտի կրնար հանդուրժել, հետեւաբար նախամեծար հոմարեց պահիկ մըն ալ սեւ մտածումներուն խորը թափառել։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ 74

ԶՈՒՄԱՐՃԱԼԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ

ՀՈՎԱՆՈՅԻ ՄԸ ՍԻՐՈՅՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԺԷ.

Սըր Տավիտ Բուրնէմսրն թէեւ ըստ ինքեան բարի և համեստ անձնաւորութիւն մըն էր, սակայն տեսնելով աղջկան այս աստիճան տառապալի և անձկալի վիճակը բոլորովին տարբեր բնութիւն մը առած էր, խեղճ մարդուն աշխարհի մէջ էն մեծ փափաքը իր գեղանի աղջկանը երջանկութիւնն էր, սակայն աւա՛ղ որ բոլորովին հակառակը տեղի ունեցաւ, կեանքի առաջին վայրկեաններէն սկսեալ փափուկ մեծցած այս աղուորիկ հրեշտակը որ սալօնի կանանցէն դուրս ոչ ինչ գիտէր, հիմակ անմարդարնակ, ամայի ու ահազդեցիկ այս անտառներուն, ցորերուն, լեռներուն ու դաշտերուն մէջ թշուառութեան օրրաններով կը տարուբերէր օրն ի բուն, ամէն վայրկեան նոր վտանգ մը, նոր արկած մը ու նոր պատահար մը կը քայքայէր անոր էութիւնը, ջրդաթունդ կ'ընէր զայն ու տառապանքի և անձկութեան հեղեղատին մէջ կը գալարէր։ Եւ իրաւունք չունէր արդեօք խեղճ Սըր Տավիտ Բուրնէմսրն այս աստիճան ջղային բնութիւն մը առնելու, այո՛ չիրաւունք ունէր իբրեւ սիրատուչոր հայր մը որ կը դուրգուրայ իր մէկ հատիկ զաւակին վրայ, վաճառականը բոլոր այս պատահարները Սըր Ճէյմս Կուպլի անխելքութեանը վերագրելով անոր դէմ լռելեայն թշնամութիւն մը ու ոխ մը կ'ղդար և զայն կ'ամբաստանէր իբր տխմար արարած մը ու վարկապարզի հետամուտ մը։ Բայց վաճառականը բնաւ իրաւունք չունէր խեղճ տղան այս աստիճան ատելու և ամբաստանելու, այո՛, իրաւունք չունէր, որովհետեւ ճամբորդութեան գաղափարը առաջին անգամ ինք յղացած և յօժարած էր աղջկանը հետ միասին ընկերակցիլ բաղդաղուրկ երիտասարդին։ Առաջին պարագային և ոչ մէկը մտքէն անցուցած էր ապագայ վտանգներու և արկածալի պարագաներու հաւանականութիւնը, քաղցր ու հաճոյալի ժամանցի մը հեռապատկերը շլացուցած էր անոնց աչքերը, մէկը իր սէրը, միւսը զաւկին երջանկութիւնը, ուրիշ մըն ալ գրաւի մը չանելուն ու չչանելուն ապացոյցը ապահովելու և վերջապէս խեղճ Վիլֆրիտ մըն ալ յիշողութիւնը նենգող մոռացումի մը պատիժը քաւելու համար ճամբայ ելած էին։

Հիմա ի՞նչ եղաւ ուրեմն, Սըր Տավիտ Բուրնէմսրն անցեալին այս ճշմարտութիւնները մոռնալով, ինչո՞ւ համար իր փեսացուն, կ'անարգէր, կ'անպատուէր, կ'արհամարհէր ու լռելեայն ոխ մը կ'ղդար անոր դէմ, ասիկա իրաւունք էր մեթէ։

Սըր Ճէյմս Կուպլի գիտեր և կ'ղդար ասոնց ամէնքն ալ և առաջին վայրկեանէն իսկ կռահած էր իր ապագայ աներոջը ներքին փոթորկեալ զգացումներուն թափը։ Վաճառականը հիմակ աղջիկը աւելի Սըր Ղրիղորի Շորթի կնութեան տալ կ'ուզէր, և ասոր համար ամէն առիթէ օգուտ քաղելով եղբօրորդւոյն ընթացքը կը ծակահարէր և աղջկանը մօտիկ բարեկիսս կ'ըլլար անոր անձնական արժանիքը գովելու ու զայն սիրաշահելու մասին։ Շատ անգամ այս մասին խօսք կը բանար երբ Սըր Ղրիղորիի հետ մենակ մնար, սակայն ճշմարտութեան ջատագով, ու իր զգացումներուն մէջ անկուն այս պատուական երիտասարդը հօրեղբօրը այս խօսքերը չկռահելու կը ղարնէր։ Սակայն անլուծելի կէտ մը միայն կար, ժամանակէ մը ի վեր Սըր Ղրիղորի Շորթ գեղանի էլէնի քովէն չէր զատուէր բնաւ, միշտ անոր կ'օգնէր, կը պաշտպանէր զայն, վտանգներու միջոցին սիրտ կուտար անոր տոկալու և բնաւ չի վհատելու կեանքի այս դժբաղդութեան վայրկեաններուն մէջ, ասիկա ա՛յն թէ միայն Սըր Տավիտ Բուրնէմսրնի այլև Սըր Ճէյմս Կուպլիի և միւս ուղեւորներուն ալ ուշադրութիւնը գրաւած էր։

Այս պարագան վաճառականին ամէն վայրկեան ուշադրութեանը առարկայ դարձած էր և հիմակ մտքին դրած էր բոլորովին, Միս Էլէնը փոխանակ Սըր Ճէյմսի, Սըր Ղրիղորի կնութեան տալ, որ անկէց աւելի հարուստ, աւելի արժանաւոր ու աւելի պատուաւոր կը դատէր։

Մէկ պատճառ մը միայն կար, վաճառականը լաւ գիտէր որ գեղանի աղջիկը իր սիրոյը կապած էր Սըր Ճէյմսի սրտին և թերեւս երկու այս անկեղծ սրտերը իրարմէ բաժնել անկարելի ըլլար, էլէնն միշտ գերադանց ու ամենուն սէր մը կը տածէր Սըր Ճէյմսի և տառապանքի այս անտանելի վայրկեանները սիրոյ կրակէն կը բռնավառէին ու կը մոխրանային։ Եւ վաճառականը ուզէր չուզէր աղջկանը զգացումներուն պարտ էր հպատակիլ։

«գի մը եկաւ վրան, զոր դիմացինը իր կարեկցութեան պատճառաւ ամիսներ պէս չի նշմարեր, և խօսքին մէջ հանդիսաւորութեան երանգ մը դնելով պատասխանեց. — «Այո՛, բայց սասկ բանները երկու անգամ չեն կրնար ըլլալ։»

Այն բազմապատիկ պատմութիւններուն և յիշատակներուն մէջ, որոնք հիմա ընականաբար առաջ կը բերուին, իւրաքանչիւրը իր կարգին պատկերացնելով Լէտի Ֆրրզրնի գործունեայ կեանքը և փայլուն ու գլուխ հրապոյրը, ապացոյցի կարօտ չէ ա՛յն սրատես անձնուիրութիւնը, որով կը փարէր այն մեծամեծ պարտականութեանց և պատասխանատուութեանց, որոնք կը կէսկիտեն իր հանրային կեանքը Հնդկաստանի մէջ իր սկիզբէն մինչեւ տարաբախտ վախճանը, և հարկ չկայ թուցն վրայ յաւելում ընել։ Բայց «հանրային կեանք» ըսուած այս հասարակ խօսքին գործածութիւնը միայն կը բերէ Լէտի Ֆրրզրնի մէկ յոյժ զօրաւոր յատկութիւնը։ Արդարեւ այդ բառը իրապէս չենք կրնար կիրարկել իրեն համար։ Այդ բառին մէջ ենթադրուած խարութիւնը երբէք իրեն համար չէր։ Դիխոյավայել շէշտ մը կար իր ամէնէն մտերմական յարաբերութիւններուն շուրջը, և ա՛լ աւելի բան մը, ինչպէս այսօր հաճելի է յիշել, այսինքն կնոջական բարութիւն մը իր բոլոր գործերուն մէջ, ո՛րքան որ առիթը պաշտօնական և արարողական ըլլար։ Անգամ մը Կալկաթայի մէջ մանկական դժուարին խաղերու հանդէս մը տեղի կ'ունենար։ Պղտիկներէն մին իր մանկային պրկումէն սաստիկ կը նեղուէր։ Շատ ծնողքներ և հանդիսականներ ներկայ էին, բայց մանկական միամիտ հաւատքով, որ երբէք չի խաբուիր, հասկցաւ իսկոյն թէ ո՛վ ամէնէն աւելի յօժարութեամբ և սիրով պիտի օգնէր անոր իր դժուարութեան մէջ։ Տղան կամաց մը դուրս ելաւ փոքրիկ թափօրէն, ուղղակի գնաց Փոխարքայուհիին մօտ, և յուսախաբ չեղաւ։ Ասիկա անսեթեւեթ փոքրիկ պատմութիւն մըն է, բայց կեանքիս մէջ ընդհանրապէս տեսած եմ որ գործ մը ո՛րքան աւելի նշանակալից ըլլայ, ա՛ն քան աւելի ներկայացուած կ'ըլլայ այսպիսի անսեթեւեթ փոքրիկ պատմութիւններու մէջ։

Այդ կարճատև և չողչողուն կեանքին բոլոր միւս յիշատակներուն մէջ, զայն տեսնելու դիպուածական բախտը ունեցողի մը կողմէ։ 1903ին Տէլիի Տուրպարին մէջ տրուած նշանաւոր պարահանդէսին ժամանակ էր։ Ասանկ պարահանդէս ըսաւ եղած չէ, և պիտի չըլլայ երբեք ապահովաբար։ Հնդկաստանի հինաւուրց բնիկ ամէնէն փառաւոր պետին պատկանող և 12 միլիոն անգլ. ոսկի արժող գահուն երբեմնի պահարանը եղող փառապանծ սենեակը կը շողշողար էլեկտրական հազարաւոր թագուն լոյսերու ցոլացիկ փաղփլատնէն։ Ճառագայթի կակուղ և մեղմ շառայլներ կը սպրդէին գողդողալով սպիտակ մարմարեայ թափանչոյլ պատերուն և ուռուցիկ կամարներուն վրայ։ Անոնց վրայ ագուցուած ակատի, մեղեսիկի, ծիրանաքարի, եղնգաքարի քծուարներ, ամէնուն ալ եղերը շպարուած ոսկիի ցանուցիր և մեծագին գիներով, միակտուր գոհարի մը նման կը փայլատակէին։ Այս սենեակը կը գերազանցէ աշխարհի բոլոր սենեակները։ Այս գիշերը գեղեցկութեան երազ մըն էր, ամէնէն աւելի յանդուգն ակնկալութիւններու սահմանէն ալ վեր։ Եւ այդ սենեակին մարմարեայ յատակին վրայ ահա կը շարժէր Լէտի Ֆրրզրն։ Այդ գիշերը իրեն հագած տարազը գրեթէ պատմական եղած է։ Այս բաներուն մասնագէտը չեմ։ Միայն կը յիշեմ այն ամենակատարեալ տարազին պսպղանքը և շլացուցիչը —երկու խաւ ոսկի, յատկիչ կաղապարի մը վրայ ասեղնագործուած, զմրուխտներէ ձեւացած էին սիրամարգի փետուրներ, և մէն մի փետուրի ականողիք մէյմէկ զմրուխտ էր։ Իր գոհարեղէններուն մնացեալ մասը կարծեմ ադամանդներ էին։ Այդ գիշերը Լէտի Ֆրրզրն իր աղուորը եղած էր, և երբ Լէտի Ֆրրզրնի համար իր աղուորը եղած էր կ'ըսենք, կը բաւէ յիշատակած ըլլալու համար իր փայլուն դեղեցկութիւնը։ Տուրպարը աշխարհիկ հանդէսներուն ամէնէն մեծը և վերջինն էր, և Տիկին Ֆրրզրնի գերազանց աղուորութիւնը այն գիշերը ասպարէզ կարդաց դեղեցկութեան խէալին։

Կը սիրեմ յիշել Լէտի Ֆրրզրնը ինչպէս որ էր այն գիշերը, բայց սրտիս խորէն աւելի կը սիրեմ յիշել զինքը, որ ուրիշ օր մը կէս օրէ վերջ մոռցած ամէն բան, խորամուխ եղած էր իր ամուսինին բոլորանուէր և մեծահոգի խնամութեան մէջ, որ իր կեանքին մէն մի գործողութեան մէջէն անցնող ոսկի թելն էր, — կրակոտ ուժգնութեամբ կը պաշտպանէր Լօրտ Ֆրրզրնը ա՛յն յարձակումներուն դէմ, որոնց նոյն միջոցին ենթարկուած էր Հնդկաստանի մեծ Փոխարքան։ Երբ Լէտի Ֆրրզրն չահագրգռուէր իր նիւթով, իր բացատրութեան եղանակին մէջ կար բան մը՝ զոր դժուարին է ճշտիւ սահմանել։ Զինքը ճանչցողները պիտի ընդունին և ուղիղ դատուած պիտի համարին թերևս, երբ այդ եղանակը կոչեմ «անկեղծութեան մնամարտ մը»։ Ամէնէն աւելի ա՛ն ատեն միայն յանկուցիչ կ'ըլլար Լէտի Ֆրրզրն երբ իր ունկնդրին առջև կը պաշտպանէր իր ամուսինին արդարացման և մեծագոյն պատուոյ արժանաւորութեան դատը՝ զոր ընդդրկած էր, և որ իրեն համար միակ դատն էր։

Գրիչը ամէնէն աւելի ա՛ն ատեն միայն անօգուտ է, երբ կը փորձէ վերլուծել և նկարագրել անձնական վաղանցիկ հրապոյր մը, բայց ճապարանքով գրուած քանի մը ծանօթութիւններ լիանց փոքրիկ չափով կրնան օգնել լեցնելու պատկեր մը զոր ծրագրեց Լէտի Ֆրրզրնի կեանքը։ Իր անձնաւորութիւնը անթարշամ է, և երբէք չեմ կրնար խորհիլ թէ անոր անունին հետ կապուած գեղեցիկ և յանկուցիչ յիշատակները աղօտանան իր հազարաւոր սիրելիներուն համար։ Թերևս, ո՛վ գիտէ, ցորչափ խնդիրը միմիայն Լէտի Ֆրրզրնի վրայ է, ան մեռաւ այն մահը զոր պիտի ուզէր ընտրել, — երթալ իր ազդեցութեան, կորովին և գեղեցկութեան լիալիր հոսանքին մէջ ապահովաբար լաւագոյն էր իրեն համար քան հիւանդկոս կեանք մը, որ կ'երևի թէ վերջ ի վերջոյ իրենը պիտի ըլլար։ Բայց ամէնուն համակրութիւնը Լօրտ Ֆրրզրնի կողմն է, որուն վիճակը արդարև խիստ ծանր է։

ԿԱՆԱՆՑ ԲԱԺԻՆԸ

Տէյլի Թէլէկրաֆի կանանց բաժնին հեղինակուհին հետեւեալը կը գրէ։—

Մեր մեծ—հայրերը չէին փափաքեր որ մեր մեծ—մայրերը անվախ ըլլային։ Ընդհակառակն, նախամեծար կը համարէին որ ուրիշ կերպ ըլլան։ Դողալ, գոյնը նետել, և ատեն ատեն պատշաճ առիթներով մարիլ, ահա ինչ որ Անգլիա իւրաքանչիւր կնոջմէ կը սպասէր երբէք սերունդ առաջ։ Մեղմէ ոմանք կրնան շնորհակալ ըլլալ որ անանկ օրուան մը մէջ կ'ապրինք որ այսպիսի սիրտմաշուք գործեր պահանջող չկայ մեզմէ։ Հիմա ամէն կին կրնայ ազատօրէն կրամօֆոնիներուն առջև նստիլ, օթօմօպիլ հեծնել, առանց մազին թելը գոյնը փոխելու (աւելի ճիշդը)։

* *

Վարուելակերպի մեծ և աչքի զարնող փոփոխութիւն մըն է, թերևս խառնուածքի ալ փոփոխութիւն։ Երբ կարդաք ԺԹ. դարու առաջին կիսուն յիշատակագրերը, կենսագրութիւնները և վէպերը, սա՛ եղրակացութեան կուգաք թէ իրու ընդհանուր առմամբ այն օրերուն աղջիկները մարելու էին։ Մաքուր և սուրբ ուրախութիւն մը կը գտնէի սրտիս բաբախումին մէջ։ Այսօրուան օրս որո՞ւ միտքէն կ'անցնի մարիլ։ Այս բանը լոլորովին skdosk եղած է։ Մարող աղջկան երեսը նայող չըլլար, դրամատիսն անգամ կը մոռնան այն պարագային։ Բնականաբար ասիկա բոլորովին նոր վիճակ մը չէ։ Արդարև շատ հին չէ սա՛ պայմանագրական խօսքը թէ կիները անվախ և չատխսս աբարածներ պէտք է ըլլան։ ԺԸ. դարը և ԺԹ. դարու ալ առջի տարիները ըմբռնումը այսպէս չէր, բայց կ'երևի թէ մտքի առժամանակեայ մոլորանք մըն էր ան։ Այդ ժամանակէն առաջ, ճիշտ հիմակուան նման։ Կնոջ մը չէր ներուեր վախկոտ ըլլալ, իրաց առեալ ցոյց տուելիք արդար պատճառ մը։ Դարերու ընթացքին մէջ առ հասարակ աւելի սովորական էր յարգել համեստ քաջութեան տէր կինը քան սրտի բաբախումներ ունեցող կինը։

* *

Այսու հանդերձ տարբեր կարծիք ունեցող չատ մարդիկ ալ կարելի է գտնել։ Շատ մը յարգելի մտքերու մէջ կը սողոսկի սա՛ գաղափարը թէ կնոջական գեղեցկութեան պակաս մը կայ այն աղջկան մէջ, որ առանց երեսին գոյնը նետելու կրնայ վէրքերու և հրամանքներու վրայ նայիլ, թէ «նոնոչիկս, աղուորիկս» բացատրութեան չատ վայելուչ չէ ընթացքը ա՛ն կնոջ կամ աղջկան, որ կառքի մահացու արկածներու ճիչտ մօտիկը կը կենայ և նախճիրը տեսնելով կը ժպտի ալ. որ առագաստ պարզած մակոյկի մը մէջ փռուած անհոգաբար քթին տակէն երգ մը կը մըրմնջէ, մինչ բաւական զօրաւոր քամիէ մը մակոյկը կը ծռի։ «Իրապէս նոնոչիկ աղջիկ մը» ասանկ բաներ ընելու չէ, կ'ըսեն։

* *

Այս ըսուածներուն չատը անտեղի է։ Կնոջական տիպարի մը դէմ գործ չէ բնաւ երբ արկածի մը կամ աննչան վտանգի մը հանդէպ ժպիտ մը տեսնուի։ Այլ ընդհակառակն։ Անստոյգ աշխարհին համեմատական ստուգութեանց մէջ տունին համար չատ անախորժ արարած մը կը դառնայ ա՛յն կինը, որ երբէք վտանգի չի դիմանար, և կամ, ի բնէ կամ սովորութեամբ չէ սովրած թէ ի՛նչպէս պէտք է վտանգը դիմաւորել ծիծաղով մը։ Մինչդեռ եթէ ներքէ ինծի, պիտի ըսեմ որ ո՛չ կնոջական և ոչ ալ խոհեմական է երեսի գոյն նետել, բերանաբաց ապշիլ և մարիլ՝ տեսնելով իր ընտանիքին մէկ անդամին վիրաւորուած ձեռքին արիւնը կամ ուրիշ աւելի սոսկում ազդող բան մը։ Այն յարգելի անձերը որոնք կը խորհին և կ'ըսեն թէ ճշմարիտ կին մը ճշմարիտ երկչոտ մը պէտք է ըլլայ՝ պարզապէս սնամէջ և արտառոց բարքաղանքի մէջ ինկած կ'ըլլան։

* *

Բայց երբ տակը փորես և թեթեւութիւնը աւելի առաջ տանիս, կրնաս իրաւունքի փոքրիկ կորիզ մը գտնել։ Այս մասնաւոր թեթեւութեան իրաւունքի կորիզը իրական և ինքնաձին արժէքն է այն յատկութեան, զոր մեր պատուական մեծ-մայրերը զգայնութիւն կը կոչէին։ Հիմակուան կիները մեր մեծ-մայրերուն չունեցած քաջութիւնը ստանալով հանդերձ, պէտք չէ որ կորսնցնեն կարեկցութիւնը հանդէպ վշտի և կարօտութեան, ինչպէս որ էին մեր մեծ-մայրերը։ Աղէկ է որ կին մը չմարի, երբ պզտիկ տղայ մը վար իյնայ և մնասուի։ Բայց աղէկէն ուրիշ անուն մը կը տրուի ա՛յն կնոջ՝ որ կարեկից չըլլար այդ պզտիկ տղուն վէրքերուն։ Բնականաբար պատճառ մը չկայ որ կարեկցութիւն և զգայնութիւն միացեալ չըլլան քաջութեան հետ։ Ցուզումներու բթացումէն և համրացումէն առաջ եկած քաջութիւնը ստորին և խորտակուած ապրանք մըն է։ Քաջութիւնը վայելուչ է, բայց քարարտութիւնն ալ բոլորովին տարբեր է — գունէ կենդանի էակներուն մէջ։

* *

Լոնտոնցի հարուստ մարդ մը կը փափաքի խաղաղիկ արձակուրդ մը վայելել ամրան օրերուն։ Անցեալ տարի ծովեղերքը ագարակ մը գտած էր իր ճաշակին յարմար, այս տարի ալ նորէն ուզեց հոն երթալ։ Ուստի սա՛ խմաստով նամակ մը գրեց ագարակատիրոջ. — «Քանի մը փոքր փոփոխութիւններ կան ընելիք ձեր ագարակին մէջ, ուր դարձեալ պիտի գամ եթէ ընէք։ Մառի ապասուհին չեմ ուզեր, նաեւ առողջապահական չեմ համարիր խոզերու ախոռ։ Ագարակատիրոջ՝ պատասխանը ոչ ոք չգաւ.—«Սիրելի Տէ՛ր,— Մառին գացած է արդէն, և խոզ ալ պիտի չպահեմ մինչեւ որ դուք մեկնիք։»

* *

Աղջկան մը և եկեղեցիի մը վրայ սիրուն պատմութիւն մը կը պատմուի։ Առաջինը երկրորդին մէջ էր, և նստած էր նստարանի մը ծայրը։ Պատահեցաւ որ ձեռքի թաշկինակը վար իյնայ։ Աղջիկը ծռեցաւ վեր առնելու համար, բայց չկրցաւ, նորէն ծռեցաւ, այս անգամ ալ չկրցաւ, նորէն ծռեցաւ։ Այս վեր վար շարժումները նստարանին ետեւը կեցող բարեսիրտ և գթած մարդու մը ուշադրութիւնը հրաւիրեցին, և անոր մէջ համոզում գոյացուցին թէ աղջիկը մարելու վրայ էր։ Մարդը իսկոյն ոտքի ելաւ, գրկեց զայն աղջիկը մը բայց ամուր կերպով, և վեր առնելով դասը կը տանէր զայն։ Երբ աղջիկը փախչելու վրայ էր, ուրիշ կարեկից մարդ մը անոր մէկ ձեռքը բռնեց, և խեղճ աղջիկը այս երկու կարեկիցներուն մէջեւ տարուեցաւ մինչեւ պահարան։ Եւ այնուհետեւ...։

ՍԱՌԱ ՊԷՐՆԱՌ ՅՈՒՍԱՖԱՔ ԵՂԱԾ.— Ծանուցուեցաւ թէ ազգային արուեստին իր մասուցած ծառայութիւններուն իբրեւ վարձք Պատուոյ Լեգէոնի պատուանշան պիտի տրուէր նշանաւոր դերասանուհիին, գեղարուեստից նախարարին առաջարկութեան վրայ։ Բայց Պատուոյ Լեգէոնի խորհուրդը մերժեց։

ԱՄՈՒՐԻ ԿՂԵՐԸ ԵՒ ԱՆԿԼԻՔԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ.— Դաղթավայրերուն հոգեւոր պէտքերը գոհացնելու և միեւնոյն ատեն քիչ ծախքով ապրելու համար հարկ կը համարուի ամուրի եկեղեցականներ ղրկել, ինչպէս արդէն կը պահանջեն գաղթավայրերը, որոնք ի վիճակի չեն աւելի բան վճարելու ամուսնացեալ կղերին ապրուստին բաւող։

ԳԻՏԱԿԱՆ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՊԷՏՔԸ

ՈՒՏԵՍՏ ԱՐՏԱԳՐՈՂ ՄԻԿՐՈԲՆԵՐԸ

Այն անիծապարտ միկրոբները, որոնց մարդկային ազգին հանդէպ մատնացոյց թշնամութեան վրայ չատ բաներ կը լսենք, ջատագով մը գտան յանձին ականաւոր գիտնական Սըր Մայքըլ Ֆոսթրի, Լոնտոնի Համալսարանին նախորդ բրոֆէսորներէն մին, որ բանախօսութիւն մը արտասանեց մասնագէտ հողագործներու ընտրելագոյն գումարման մը առջեւ։ Սըր Մայքըլ իբրեւ արդիւնք երկրագործական միկրոբաբանական խուզարկութեան կը նախատեսէ թէ օր պիտի գայ որ պիտի հասկցուի թէ միկրոբները ո՛չ միայն մարդկութեան թշնամի չեն, այլ նաև կարեւոր դեր մը կը կատարեն ազգին ուտեստին արտադրութեան մէջ։

Գումարման նախագահն էր Անգլիոյ երկրագործական պաշտօնարանին պետ Լորտ Ֆէրրինկթըն, որ նախապէս բացումը կատարեց միկրոբաբանական նոր աշխատանոցի մը, որ կառուցուած և յարդարուած է երեսփոխան Մր. Ճէյմս Մէյսընի ծախքով (1,000 անգլ. ոսկի) ի յիշատակ իր հօր, որ չատ տարիներ իր սեփական ագարակին մէջ ընդարձակ ասպիճանի վրայ փորձեր կատարեց, թէ ի՛նչպէս կարելի է բանջարեղէնները գործածել հողին բեղմնաւորութիւնը աւելցնելու, և հողին ներքին խաւերուն մէջ մնացուած պարարտութիւնը ի վեր հանելու համար։ Մր. Մէյսընն տարեկան յիսուն անգլ. ոսկի եւս յատկացուցած է աշխատանոցին ծախքերուն համար։

Լորտ Ֆէրրինկթըն աշխատանոցը բացուած հռչակելով, յոյս յայտնեց թէ նոր շէնքը մեծ գործ մը պիտի կատարէ լուծելով մնացեալ երկրագործական խնդիրները, և յարգարելու նոր պայմանները՝ որոնք երկրագործական գիտութեան վերջին գիւտերէն առաջ կուգան։ Նախագահը ակնարկելով Երկրագործական Մասնախումբին աշխատութեանց, յայտարարեց թէ կառավարութիւնն ալ ամէն կերպով պիտի աջակցի երկրին համար ա՛յքան կարեւոր գործի մը յառաջացման։ Կառավարութիւնը դրական նպատ մը ալ պիտի ընէ երկրագործութեան դիտական խուզարկութեանց մասուկին, բայց այս միջոցիս, ըսաւ, դժուար է եկամտական նախարարին դիմել, որովհետեւ քանի մը տարի առաջ ծախքերը 94 միլիոն էին, այսօր 145 միլիոն անգլ. ոսկի ծախք ունի Անգլիա։ Սակայն ժամանակը պիտի ընէ իր գործը։ Եկամուտները աւելնալու վրայ են, վաճառականութիւնը հեւգհեւգ կը վերակենդանանայ, և երկրագործութեան նման ժողովրդային անհրաժեշտ պէտքին գոհացում տալու համար անգլ. կառավարութիւնը ձեռքէն եկածը պիտի ընէ, ըսաւ Լորտ Ֆէրրինկթըն։

Սըր Մայքըլ Ֆոսթրը շնորհակալութեան քուէ առաջարկելով Մր. Մէյսընի իր նուէրին համար, ըսաւ թէ ինքը տարիներէ ի վեր կը զգայ թէ ո՛րքան որ մեծ ու կարեւոր եղած են իրենց տարած խուզարկութեան աշխատութիւնները, բայց պակաս մը կայ խուզարկութեան մէկ գծին վրայ, այսինքն թէ միկրոբ կոչուած գործարանաւորութիւնները ի՛նչ դեր կը խաղան հողին մէջ։ Հիմա չատ մը բաներ կը լսենք միկրոբներուն վրայ, և մասնաւորապէս կը լսենք թէ անոնք թշնամի են մեզի, և թէ ի՛նչպէս իրենց ձեռքէն եկածը կ'ընեն մեզ սպանելու համար։ Բայց միկրոբներ կան որ մեզի բարեկամ են, և թերեւս մեր միկրոբ բարեկամներէն ամէնէն զօրաւորները լուրջ մնջիկ և անտեսանելի կերպով կը գործեն հողին մէջ։

Երբ գոյութեան պայքարը իր հիման վերածենք, ըսաւ Ֆոսթրը, պիտի տեսնենք թէ այդ հիմը օդին կազերէն մին է, որ մեծ դեր կը կատարէ նաեւ մեր պատրաստութեան մէջ։ Արդ, հողին մէջ միկրոբներ կան որոնք միմնոլորտին այդ կազը կը պատրաստեն, զոր մենք կ'ուտենք։ Կան տակաւին չատ ուրիշ խնդիրներ որոնց մէջ միկրոբները յոյժ կարեւոր դեր մը կը կատարեն։ Կը յուսամ որ ապագայ տարիներուն մէջ այս աշխատանոցը լոյս պիտի սփռէ մեր ուտեստին արտադրութեան մասին միկրոբներուն ունեցած ազդեցութեան վրայ։ Միկրոբները արժէքաւոր բաներ են։ Լորտ Ֆէրրինկթըն քիչ առաջ մեր դրամի պէտքին վրայ խօսեցաւ, բայց կը հարձակիմ ըսել թէ մենք չենք խնդրեր որ դրամ տան մեզի, այլ փոխ տան։ «Կը յուսամ թէ ապագային միկրոբները կարեւոր գործիքներ պիտի ըլլան զեղչելու համար եկամուտի տուրքը, հետեւաբար մեր ազգային ծախքերը»։ (Ծիծաղ եւ ծափ.)։

ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԱՐԱՆԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Ուրբաթ օր հրատարակուեցաւ Անգլիոյ Երկրագործական Պաշտօնարանին 1905ի տեղեկագիրը, որ կարեւոր տեղեկութիւններ կը պարունակէ մշակուած հողերուն, հունձքի արտադրութեան քանակութեան և արջառներու թուոյն վրայ։

Հետեւեալ ցուցակը համառօտիւ կը պարզէ Անգլիոյ համար հունձքի արտավարներուն գլխաւոր չափերը, բաղդատմամբ նախորդ (1904) տարիին թիւերուն։—

	1904	1905
Հունձքի և խոտի արտավար	47671000	47673000
Մնայուն արտավար	28693000	28865000
Մշակելի հող	18978000	18808000
Ցորենի արտավար	8258000	8351000
Կանանչեղէնի արտավար	4109000	4144000
Խոտեղէնի արտավար	5997000	5779000
Վուշի արտավար	45000	47000
Սալեփի տունկի արտավար	48000	49000
Մրգեղէնի արտավար	83000	84000

Տասը տարի առաջ 1895ին, Անգլիոյ ամբողջ մշակեալ հողին քանակութիւնն էր 32 միլիոն 600,000 արտավար, որուն 18 միլիոն 760,000ը 50էն մինչեւ 300 արտավար ընդարձակութիւն ունեցող ագարակներու համար, իսկ 4 միլիոն 900,000 արտավարը 50 արտավարէն վար փոքրիկ ագարակներուն համար, մնացեալ 8 միլիոն 915,000 արտավարն ալ 300 արտավարէն վեր եղող ագարակներու համար։

Վերջին տասնամեայ շրջանին մէջ մեծ ագարակներու թիւը պակաս է, բայց փոքրիկներուն թիւը աւելցած է, ինչ որ ցոյց կուտայ հողագործութեան ընդարձակութիւնը Անգլիոյ մէջ, և հողագործ դասակարգին աւելնալը։ Անգլիոյ արեւելեան մասերուն մէջ աւելի կը գտնուին հիմա 300 արտավարէ վեր եղող ագարակներ, իսկ փոքրագոյնները հիւսիսային և հիւսիսային արեւմտեան մասերուն մէջ։

Անցեալ տարի Ցունիսին Անգլիոյ մէջ ձիերուն ամբողջ թիւը 2 միլիոն 116,800 էր, 1904ին բաղդատմամբ 16 հազար աւելի, իսկ արջառներու թիւը 11 միլիոն 674,019, նախորդ տարիէն 100,000 աւելի։

Բայց ոչխարի թիւը 30,000 հատի չափ անկում մը ցոյց կուտայ բաղդատմամբ 1904ին։ Խոզերուն թուոյն մէջ ալ զգալի անկում մը կայ, 590,000 պակաս։

Ցորենին, գարիին, հաճարին միջին գիները 1905ին գոբր ինչ աւելի էին։ Ցորենը առ մէն մի քուօրթր 1 շիլին 4 բէնս, գարին 2 շիլին, և հաճարը 1 շիլին։ Արջառը 1904ին աւելի դրամ վաստկացուց քան 1905ին։ 1905ին ոչխարին մսին գինը փոփոխութիւն չկրեց գրեթէ, բայց Սկովտիոյ մէջ լիպրա էր, մանաւանդ տարւոյն վերջերը։

ՔՐՈՆԻԿ

ԱԶԳ. ՀԻԱՆԴԱՆՈՑ առջի օր այցելեցին «Ղուրէպա միւսլիմին» Հիւանդանոցի Վիրաբոյժապետ Տօքթ. Նուրէտտին պէյ և Հոգաբարձութեան բժիշկ անդամ Տօքթ. Վարդան էֆ. Թորգոմեան, որոնք Տնօրէն Ցակոբ էֆ. Համամճեանի առաջնորդութեամբ այցելեցին յարկերը և ներկայ գտնուեցան Տօքթ. Զարդարեան էֆ.ի կատարած մէկ դժուարին գործողութեանը։ Տօքթ. Նուրէտտին պէյ գործողութեան մինչեւ վերջին պահը ներկայ էր և մերթ կ'ազակցէր Զարդարեան էֆ.ի։ Ցեռոյ այցելեցին կիւլպէնկեանց բաժնին մէջ չմնուած գործողութեան սրահին, ուր Նուրէտտին պէյ նորանոր գաղափարներ յայտնեց, գործողութեան սրահին վերաբերեալ։

* Ս. Ցակոբայ Որբանոցի Տեսուչ Միքայէլ էֆ. Նալպանտեան կը լսենք թէ իր հրաժարականը տուեր է խնամակալութեան, հիւանդութիւնը պատճառ բռնելով։

* Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը նոյն հաստատութեան արտաքին դրան դռնապանութեան պաշտօնին կոչեց նախկին պետ-լիմարապահ Ճանիկ Աղան, որ առ հասարակ ամէնուն կողմէ սիրուած անձ մըն է ու միեւնոյն ժամանակ յարմար այդ պաշտօնին։

* Հիւանդանոցի նորաչէն դեղարանին ներքին կազմակերպութիւնը աւարտած է. այժմ կ'սպասուի Եւրոպայէն ապսպրուած չիներուն և այլ դեղագործական առարկաներուն, որոնց ժամանումէն ետք նոր շէնքին մէջ պիտի հաստատուի դեղարանը։ Շէնքին ճակատը յետագայ յիշատակարանը պիտի գրուի.

«Զոր ի յիշատակ իւր ծնողին՝ բազմարդիւն Ամիրային Պետրոսի Խօրասանճեան, սահմանեաց կառուցանել բժշկապետն Վսեմ. Միքայէլ էֆէնտի Խօրասանճեան։»

«Զդեղարանս Հիւանդանոցիս, շինեցին ժառանգորդքն բարեհանձ Այրին և Դուստրն և Ուստերք»։

ՅԱՄԻՆ 1906 ՌՕԳԻԻ

ԹՈՐԱՏԻ ԵՒ ԱՑՆԹԱՊՈՒ գաւառային Վարչութեան կողմէ ընտրուած են երկու աղքատիկ տղաքներ, որոնք իրենց ուսումը Պէրպէրեան վարժարանի մէջ ձրիաբար ստանալէ ետքը, ուսուցչական պաշտօն պիտի վարեն իրենց ծննդավայրին մէջ։ Պատրիարքարանի կողմէ աղքատիկ և ուշիմ տղայ մը եւս պիտի որոշուի Պէրպէրեան Վարժարանին աշակերտելու համար։ Ինչպէս գրուեցինք, Պէրպէրեան էֆ. իր Ցորեբլեանին առթիւ խոստացած է շարունակաբար հինգ աղքատիկ տղաք դասաւորակել իր վարժարանին մէջ, որոնց երեքը այս տարի շրջանաւարտ եղած են և անոնց տեղ կ'ընտրուին վերոյիշեալ երեք ուսանողները։

ԽԱՍԳԻՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ. — Երէկ թիւով գրած էինք որ Խասգիւղի Ս. Ստեփաննոս եկեղեցիին նորոգութեան մասին հարկ եղած ճարտարապետական քննութիւնը կատարուած էր և չինութեան պիտի ձեռնարկուէր եկեղեցւոյ դրամով, սակայն վերջին պահուն Թաղ. Խորհրդոյ անդամ Գրիգոր էֆ. Ադամեան ծանուցած ըլլալով որ բարերար մը իր անձնականէն պիտի հոգայ այդ նորոգութեան ծախքը, չինութիւնը աւժամապէս յետաձգուեցաւ։ Այս առթիւ ստուգուած է նաև որ այդ նորոգութիւնը ըստ ճարտարապետական վերջին քննութեան 350–500 ոսկիի կը կարօտի։ Բաղձալի է որ բարերարը փութացնէ չինութիւնները և ձմեռը վրայ չհասած չինութիւնները աւարտին։

ԲԱՐԻՁԻՆ կրթասէր ազգային մը 1200 ֆր. ղրկած է Սղերդ, տեղւոյն վարժարանաց բարեգործութեանը համար։

ՄԱՌԻԻԳԻՒՂԻ Ազգ. Տաճեան վարժարանին մրցանակաբաշխութեան և մանկապարտէզի հանդէսը տեղի կ'ունենայ վաղը, կէսօրէն առաջ ժամը Ցուվէնին (Ը. ե.) վարժարանին պարտէզին մէջ։

ԳՈՀՈՒԹԵԱՄԲ կը ծանուցանենք թէ Սալիսէի ասոփման շնորհուած է Ճաշէէրիի թաղապետական Բժիշկ Գարեգին էֆ.ի ի վարձ իր բարւոք ծառայութեանց։

ՌՈՒՍԱ ՀԱՑ Եկեղեցական կալուածներուն ու գոյքերուն վերադարձման գործողութեանց վրայ հետեւեալը կը գրեն Թիֆլիզէն.—«Անցեալ երկուշաբթի օրը կովկասեան Փոխարքայի օգնական Միցկեվիչի նախագահութեամբ Հայոց եկեղեցական կալուածների եկամուտներուն գերբ կառավարութիւնը յանձնելու համար կայացած ժողովին մէջ նպատակայարմար է համարուած այդ գումարները յանձնել Ս. Էջմիածնի հոգևոր կառավարութիւնը, նրան վերապահելով գումարների բաժանումը։ Այդ պատճառով որոշուած է փոխադրել Ս. Էջմիածնի անունով. բայց ի արդէն յանձնված 70 հազար ռուբլիէն, եկամուտի միւս մնացորդները, պահելով միայն 3000 ռուբլի, որ առ ժամանակ, մինչև կալուածքի յանձնումը, պէտք է մնայ յանձման ծախքերը հոգալու համար։ Ամբողջ եկամուտը եղել է 289,000 ռուբլի, բաց ի Տերեքի և Դաղստանի շրջաններում, Քութայիսի նահանգում և Սուխումի շրջանում գտնված կալուածների եկամուտէն։ Իսկ ծախք մինև այժմ արդէն կատարված է 120 հազար ռուբլի և վերադարձված է հոգևոր վարչութեան 70 հազար ռուբլի։ Ուրեմն վերադարձնելու համար մնում է դեռ 90,000 ռուբլի։»

«ԹԱՂԹԱ»

ԿԻՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍԸ

ԹԻՒ 45ԲԴ

Կանանց հանդէսը հրապարակ եկաւ երէկ գեղեցիկ և լեցուն պարունակութեամբ և պարզարուած հետեւեալ գրչներով։

ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ Հ. ԱՍԱՏՈՒՐ (Սիպիլ) սիրուն ոտանաւոր մը Հրաժեշտ.— ՕՐ. ՀԱՑԿԱՆՈՑՇ ՄԱՌԻ՝ Պզտիկներու բարեկամութիւնը. — ՏԻԿԻՆ ՄԱՌԻ ԼՈՒԻԶ՝ Բարիզուհի մը Նամակները. (Առաջին բժշկուհին մահը և ձեռքերուն գաղտնիքը).— ՏՕԲԹ. ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐԵԱՆ՝ Աղջկան մը ասպարէզի ընտրութիւնը.— ՕՐ. ԱՏՐԻՆԷ ՄԻՍԱՔԵԱՆ՝ Կիներու աշխարհին մէջ. (Կիներու վանք մը, վեց միլիոն ֆրանք մէ՛կ զգեստ և տիպար խոնարհութիւն)։ — ՕՐ. ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ՝ Թէ ինչպէս պէտք ամուսնանալ (Զգացման ներդաշակութիւնը).—ՕՐ. ՆԻՆԻ՝ Նինիին Օրագիրը.—ՕՐ. ԱՐԱՔՍԻ ՊՕՏԻԿԵԱՆ՝ Զաւակս՝ (Ոտանաւոր).— Հաշուական հանձար, և այլն։

ԳԱԼՖԱԵԱՆ ՈՐԲԱՆՈՑ

Գալֆաեան Ազգ. Որբանոցի ամավերջի հարցաքննութիւնը պիտի սկսին ամսոյս 14ին և պիտի շարունակուին հետեւեալ կարգացոյցին համեմատ.—

Ցուլ. 14 Ուր.

Կէս օրէ առաջ՝ Կրօնք և Եկեղեց. Պատմ. Միջին Ա. և Բ. կարգերու.— Հայերէն՝ Տարր. Բ.— Թուաբ. Միջ. Ա. և Բ.։

Կէս օրէ ետք՝ հայերէն Միջ. Բ.— Թուաբ. Տարր. Բ.— Հայ. Միջ. Ա.— Կրօնք Տարր. Բ.։

Յուլ. 18 Գ.

Կէս օրէ առաջ՝ Աշխարհագր. Միջ. Ա. և Բ.—Բնագիտ. Տանօթ. Տարբ.—Ֆրանսերէն՝ Միջ. Բ.։

Կէս օրէ ետք՝ Ֆրանս. Միջ. Ա.—Աշխարհագր. Տարբ. Բ.— Բնագիտ. Տանօթ. Միջ. Ա. և Բ.— Ֆրանս. Տարբ. Բ.։

Յուլ. 20 Երք.

Կէս օրէ առաջ՝ շարադրութեանց ընթերցում Միջ. Ա. Բ.— Թուաբ. Տարբ. Ա.— Կրօնք և Հսրկ. ընթերց. մանկապարտէզի սանիկներուն —Աշխրգ. և Իրագիտ. Տարբ. Ա.։

Կէս օրէ ետք՝ Հայ. ընթերց. Քերկ. և Ուղղագր. Տարբ. Ա.—Թուաբ. Աշխարհագր. և Իրագիտ. մանկապարտէզի սանուց.—Կրօնք Տարբ. Ա.։

ԾԱՆՕԹ.— Գծագրութիւնք և ձեռարուեստի աշխատութիւնք ամէն օր ի տես դրուած են։

Քննութիւնք կը սկսին առաւօտուն ժամը 1½-ին և կէս օրէ ետք ժամը 6½-ին (Ը. Թ.)։

ԱԼԵՔՍԱՆԴՐԷ

Առաջիկայ երկուշաբթի, 17 Յուլիս, ժամը 6½-ին (Ը. Թ.) Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցւոյն մէջ տեղի պիտի ունենայ Պսակադրութեան Ս. Խորհուրդը՝

ԽԱՉԻԿ ԽԴ. ՀԱԳԷՊԱՆ
ՕՐ. ԱՆԴՐԻԱ ԳՐԻԳՈՐԱՅԷՊԱՆԻ

հետ։

Շնորհաւորութիւնք պիտի ընդունուին Հաքեանց բնակարանը Իճատիէ, Տօղրամաճի Սիմոն փողոց։

ՄԱՆԶՈՒՄԻԷ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՍՆՈՒՆՔ

Կիր. օր, 9 Յուլիս, Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցիին մէջ կատարուեցաւ Տէր և Տիկ. Ղազարոս Հաքեանի անդրանիկ որդւոյնմկրտութեան արարողութիւնը՝ կնքաքայրութեամբ Տիար Ֆրանկիլ Կիւմիւշեանի։ Երախան կոչուեցաւ Սարգիս-Եդուարդ։ Մկրտող քահանան էր Տ. Տաճատ քհ. Փաշայեան։

ԲԱՐԻԶԻ ՊՈՐՍԱՆ
BOURSE DE PARIS

25 Յուլիս 1906

Ֆրանսական 3%	96.75
Օսմանեան Միացեալ	95.70
Երկաթուղի	146.75
Պանք Օթթօման	644.—
Ռէնթի	437.—
Թրանսվաալ	48.—

ՐԷՍՄԻ

ԹԷՎՖԻՔԱԹ

Ատանա վիլայէթի տէֆթէրտարլը-ղընա՝ Մուսուլ վիլայէթի տէֆթէրտարը սաատէթլու Աղուշ վէ Մուսուլ վիլայէթի տէֆթէրտարլըղընա՝ Մամուրէթ-իւլ-Ազիզ վիլայէթի տէֆթէրտարը սապէգը իզլէթլու Հիւսնի էֆէնտիէր թային պույրուլմուշ վէ մուամիլէյէ մուհալլէֆ պուլունմուշ սրը։

Իզմիտ սանճաղը մուհասէպէճիլիկինէ՝ Թարապլուսը Շամ մուհասէպէճիսի սապէգը իզլէթլու Բիղա էֆէնտի թային պույրուլմուշ վէ մուամիլէյէ մուհալլէֆ պուլունմուշ սրը։

Ատանա վիլայէթի վերկի միւտիրլիկինէ՝ Վան վիլայէթի վերկի միւտիրի Խալիլ Տէրվիշ վէ Վան վիլայէթի վերկի միւտիրլիկինէ՝ Ատանա վիլայէթի վերկի միւտիրի Հիւսնի էֆէնտիէր թային պույրուլմուշ վէ մուամիլէյէ մուհալլէֆ պուլունմուշ սրը։

ՆԸՇԱՆ

Պէյօղլը միւթէսարֆլըղը պաշ քեաթիպի սաատէթլու Բիղա պէյ էֆէնտի հազրէթլէրինէ իւչինճի բիւթպէտէն Օսմանի նիշանը ալիսի ինան պույրուլմուշ սրը։

ՆԵՐՔԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԵԱՆՑ Ցանկնաժողովը նկատելով որ նահանգներէ ոմանց կողմէ ղրկուած վիճակագրական տեղեկութիւնները անհամապատասխան են նախապէս հաղորդուած նմոյշներու, նորէն հրահանգ ղրկեց նահանգները թէ վիճակագրութիւնները պէտք է ցոյց տան հեաեւեալները. — Ա. Իւրաքանչիւր նահանգի մէջ չինուելիք ճամբաները։ Բ. Նահանգներու այն նաւահանգիստները զորս հարկ է նաւարկելի վիճակի մը վերածել։ Գ. Վաճառականութեան համար չինուելիք նաւահանգիստները։ Դ. Որպէս զի գետերու ջուրերը պարապ տեղը չհոսին, հարկ եղած միջոցները ձեռք առնուին, այն կերպով որ երկրագործները օգտուին այդ գետերէն, ջրանցքներ բացուին։ Ե. Նահանգին նախնական ու Բիւջիէի վարժարաններու թիւը, նորեր հաստատելու պէտքը և անոնց տարեկան ծախքերը։ Զ. Նահանգներու մէջ չորցուելիք ճանհիմները և յետոյ ժողովրդեան բաշխումը։ Է. Իւրաքանչիւր նահանգի բերքերէն, գիտական նոր պայմաններու համաձայն առաջ գալիք օգուտները։ Ը. Թէ՛ ինչ ընելու է տեղական արհեստները քաջալերելու համար հաստատուելիք գործարաններուն տեսակը։ Թ. Թէ ի՛նչ միջոցներ ձեռք առնելու է երկրագործներուն ձեռքը գտնուած գործիքները և անասնոց սեռը բարելաւելու համար։ Ժ. Նահանգներու մէջ գտնուած խոպան հողերու քանակութիւնը և ատոնց բաւականութիւնը՝ գաղթականներու և կամ ժողովրդեան բնակութեանը համար։

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՒ ԽՈՒՎԱՐԱՐ.— Պոլսոյ ամբաստանիչ ատեանը ձերբակալման հրամանագիր մը հրատարակեց Նազմի պէյի դէմ, որ Սէլանիկի նահանգին թարգման ըլլալով արտասահման փախած է։ Հետեւաբար իբր ոճրագործ դատուելու համար, դատական և ոստիկանական պաշտօնեաները զայն պիտի ձերբակալեն ո՛ւր որ տեսնեն։

.·. Նոյնօրինակ ձերբակալման հրամանագիր մը հրատարակուեցաւ նաեւ Արմենակի և Տիրգրանի դէմ, որոնք Եգիպտոս փախչելով, յեղափոխականներուն միացած էին և հետեւաբար իբր ոճրապարտ ամբաստանուած են։

ՄԻՍԻ ԽՆԴԻՐԸ.— Սաաստք խօսելով Եէնի-Ճամիի մէջ բացուած միսի սէրկիէին վրայ, կ'ըսէ թէ անկատար է ան։ Նախ հոն ծախուած միսը վար տեսակէ է, և մասվաճառները ալ այդ գլխով կրնան տալ նոյն միսերը։ Ասկէց զատ ուղղուած տեղէն միսը չեն տար։ Նոյն թերթը դիտել կուտայ նաև թէ մասվաճառները կը շարունակեն նախորդին չափ սուզ ծախել միսը և հանրութիւնը իրենց չահատակութեանց ենթակայ է միշտ, որովհետեւ ամէն մարդ չի կրնար մինչեւ Եէնի-Ճամի երթալ իր պիտոյքը հոգալու։ Բրօսսու ալ այս վաճառման դրութիւնը անաբեկարգ մը կը դտնէ։ Ժողովուրդը որ հոն կը վազէ մասվաճառներուն չահասիրութիւններէն փախչելով, հոն ուէ գոհունակութիւն չի գտներ, որովհետեւ ծախողները իրենց վայելած բարոյական առաւելութեան կրթնած՝ անյարմար ընթացք կը բռնեն յաճախորդներու դէմ։ Ուրեմն պէտք է լուրջ և միայն հսկողութիւն մը կատարուի ոչխարներու ժամանման, միսի վաճառման և վաճառորդներուն ընթացքին վրայ։

.·. Յուլիս 3էն 8 Ֆէրիգիւղի եւ Օգ Մէյտանիի մէջ ոչխարի վաճառականները ընդամէնը 7571 հատ ամէն տեսակէ ոչխար և գառնուկ բերին։ Ատոնք մասվաճառներուն ծախուեցան, օսմ. ոսկին 109, անգլիականը՝ 121 և ֆրանսականը 96 ղրուշի հաշուով։

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ.— Զեռնհաս պաշտօնարանը որոշեց՝ ասկէ վերջը գործարաններու պայմանագրութեանց մէջ նշանակել թէ գործարաններու չէնքերը և յարակից հաստատութիւնները տուրքի ենթակայ պիտի ըլլան։

ՏԱՍԱՆՈՐԴՆԵՐԸ.—Բ. Դուռը նըկատելով որ տասանորդներու փոխարժէքը, ըստ օրինի, կարելի չէ հաշուակցել որ և է պահանջումի հետ և պէտք է հնչուն դրամով գանձել, ծանոյց ձեռնհաս պաշտօնարանին որ հնչուն դրամով գանձուի եւ ելմտական գանձուն իրաւունքները ապահովուին։

ԱԻՐՈՒԱԾ դրամներու մասին որոշում մը տալու համար Ելմտական պաշտօնարանին մէջ նոր յանձնաժողով մը գումարուեցաւ նախարար Զեհա պէյի նախագահութեամբ։ Ներկայ էր նաև Փողերանոցին Տնօրէն Հագգը պէյ։

ԱՍՏՈՒԱԾԱՇՆԱՐ ԾԱՌԸ.—Դահիրէի թերթերը կը գրեն թէ Մաթթարիայի մէջ գտնուած Աստուածածնայ պատմական ծառը, որ օրթոտոքսներու կողմէ մասնաւոր պաշտամունքի առարկայ էր, գլտորած է հնութենէն, քանի դարեր կանգուն մնալէ ետք։ Աւանդութիւնը կ'ըսէ թէ այս ծառին տակ էր որ Մարիամ իր երկնառաք զաւկին հետ նստաւ, Եգիպտոս գացած ատեն։ Այս ծառին իշխանը մեծ յուզում յառաջ բերած է, և բազմաթիւ մարդիկ կը փութան Մաթթարիա՝ տեսնելու այդ նշխարը։

ԱՄԵՐԻԿԵԱՆ դեսպան Մր. Լէյշման, Պոլիս ժամանեց Արեւելեան Ճեպընթացով և կայարանին մէջ ընդունուեցաւ դեսպանատան պաշտօնեաներուն կողմէ։

Վճռաբեկ ատեանին Ա. ընդհանուր դատախազ Ճէմալ պէյ հիւանդ ըլլալով, պաշտօնատեղին չյաճախեր։

ԱՆԿԵԼԱՆՑԻՆ ՀԱՄԱՐ ՍԻԿԱՌԻ ԹՈՒՂԹ.— Համազգային Անկելանոցի յանձնաժողովը որոշեց յատուկ սիկառիթի թուղթ մը հանել ի նպաստ Համազգային Անկելանոցին, և զայն պատրաստել հաստատութեան մէջ, ինչ որ աւելի չահաւոր պիտի ըլլայ, վասն զի ժողովրդեան գործածած սիկառէթի թուղթերը վաճառականները թերթերով վիեննայէն բերել կուտան և հոս կը կառուին, ուղղուած ձեւին վերածուելով։ Ցանձնաժողովը ենթադրեց նոյն իսկ որ եթէ այդ թուղթերը չծախուին, պատսպարեալներուն գործածութեանը կը յատկացուին։ Ցանձնաժողովը ձեռնհաս պաշտօնարանէն արտօնութիւն ստացաւ ըստ այնմ սիկառէթի թուղթի պատրաստութեան ձեռնարկելու համար։ Մտադիր է նաեւ յաճախիկային լուցկիի վաճառման ալ ձեռնարկել։

«ԼՕԲՈՒՄ»Ի ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.—Իգտամ կը դժգոհի թէ «լօքում» արտադրողները օտար հրապարակներ չեն գտներ։ Իրաւ է թէ սկսուած է «լօքում» ղրկել Ռումանիա, ուր շատ կը դնահատուի, և ուրիշ քանի մը երկիրներ, բայց այս արտադումը շատ սահմանափակ է, և պէտք է արտադրիչները ջանան նոր հրապարակներ գտնելու։ Այս վաճառականութեան զարգացումը ապահովելու համար, արտադրիչները պէտք է նախ տեսակը ապրուցանեն իրենց ապրանքներուն և գործածեն լաւ նիւթեր։ Օրինակի համար, փոխանակ ամերիկեան վարնոց տեսակ նշայ գործածելու, լաւ է որ գործածեն տեղական ընտիր նշան։ Այսպէսով կրկին արդիւնք ձեռք կը բերուի, — բարելաւում և դիւրավաճառութիւն ապրանքին։ Նաև տեղական նշային սպառման յաւելումը։

ՑՈՑՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ.— Վիէննայէն կը ծանուցանեն թէ Աւսթրիա-Մաճառ կառավարութեան և Երուսաղէմի Ցունաց վանքին ներկայացուցիչին միջև համաձայնութիւն գոյացած է վանքին՝ Պուքովինայի մէջ ունեցած կալուածներուն վաճառման մասին։ Այս համաձայնութեան համաձայն այդ կալուածները ծախուած են 1 միլիոն 600 ֆրանքի։ Այս գումարը պիտի յատկացուի վանքին պարքերուն մէկ մասին։ Իսկ միւս մասը պիտի վճարուի Եգիպտոսի երեւելիներէն Մ. Զէվուտաքիի կողմէ եղած 100ին 3 տոկոսով փոխառութեամբ։

ՔԷՕԹԷՆՃԷԻ ՄԷՋ ՄԶԿԻԹ.— Ռումէն կառավարութիւնը որոշեց Քէօսթէնճէի իսլամ ժողովուրդին համար մզկիթի մը կառուցանել տալ։ հարկ եղած գումարին ալ պատրաստուած է։ Շէնութեան յանձնաժողովը վերջերս գումարուելով Ռումանիոյ առաջնակարգ ճարտարապետներէն Մ. Սթէֆանէսքուի յանձնեց մզկիթին կառուցումը։ Մ. Սթէֆանէսքու մօտերս Պոլիս պիտի գայ, այս տեղի մզկիթները այցելելով, ըստ այնմ յատակագիծ մը պատրաստելու համար։

ԱՐՄՏԻՐՆԵՐՈՒ ՏՇԻՒՆՆԵՐԸ.— Օսմ. երկիրներու մէջ ցորեն, գարի և այլն կշռով ծախուելովը, երկրագործները ատոնց մէջ աւազ և այլն կը խառնեն, որպէս զի ծանր կշռեն։ Վաճառականներն ալ կը հարկադրուին զայնս մաղել տալ, որով աւելորդ ծախքեր կընեն։ ուստի զանազան կողմերէ խնդրուած է՝ կշռի տեղ գրիչ գործածել, որպէս զի արմտիքներու մէջ օտարնիւթեր խառնելու հարկ չմնայ, Պոլսոյ առեւտրական Սենեակէն տեղեկութիւն ուզուեցաւ թէ կշռի դրութիւնը եթէ գրիչի փոխուի, ո՞ր ատիճան պիտի ծառայէ բաղձացուած նպատակին ձեռք բերուելուն և թէ գրիչի դրութեան կիրառումը դժուարութիւններ պիտի պատճառէ՞ թէ ոչ։

ԱՆԱՏՕԼՈՒԻ երկաթուղիին ընդհանտնօրէն Մ. Հիւկնէն Դերմանիա մեկնեցաւ։

.·. Պաշտօնակից մը կ'ըսէ թէ Անատօլուի երկաթուղիին գործակատար Քիրեաքօ էֆ. ընդհ. տնօրինութեան անպատակցութեան կոչուած է, իսկ իրեն յաջորդած է առեւտրական ճիւղին տնօրէն Աղասեան էֆ.։

ՊԱՇՏՕՆԱՆԿ.— Արընիի գաւառին թղթակցութեանց տեսուչ Գասրի էֆ. պաշտօնանկ եղաւ և իրեն յաջորդեց Էրթօղրուլի թղթակցութեանց տեսուչ Իսատ պէյ։ ասոր ալ յաջորդեց քաղաքային պաշտօնեաներու դիւանին քարտուղար Գասրի պէյ։

ՆԵՐՔԻՆ գործոց նախարարութիւնը նկատելով որ օտար երկիրներու մէջ պատրաստուած վիճակախնդութեան տոմսերը, դրուած արգելքին հակառակ օսմ. երկիրներու մէջ գաղտնի ծախելու համար աշխատողներ կան, դարձեալ ծանոյց ամէն կողմ՝ գործադրել այդ արգելքը և նոյն տոմսերուն վաճառմանը տեղի չտալ։

ԱԼՕՒԵՐՈՒ ԵՒ ՖՈՒԷՐՆԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

Մայրաքաղաքիս յոյն թերթերէն մէկը հետեւեալը կը գրէ Ցունաստանի և Արեւելքի մէջ բացուած Սէօուերու եւ Ֆուէրներու վարժարաններուն նկատմամբ.—

«Հաւատի աղբիւրէ կի տեղեկացնեն թէ Ֆրանսական կառավարութիւնը որոշած է փակել Արեւելքի և Ցունաստանի մէջ գտնուած Բրօքական ական վարժարանները զորս կը կառավարեն Սէօուերը և Ֆուէրները։ Ֆրանսական կառավարութիւնը նկատելով որ եկեղեցիին և Պետութեան բաժանումովը ասկէ ետքը Սէօուերու և Ֆուէրներու պաշտպանութեան խնդիրը իր իրաւասութեան սահմանէն դուրս է, և քանի որ անոնք մինչեւ հիմա արդէն արտասահմանի ֆրանսական դեսպաններուն և հիւպատոսներուն պաշտպանութեան տակ կը գտնուէին, որոշած է զանոնք փակել և լոկ աշխարհականներու կողմէ բացուած նախնական վարժարաններու հոգը ստանձնել։ Ասոր համար մասնաւոր յանձնաժողով մը ալ կազմուած է որուն անդամներէն մին Մ. Շարլ Վերջերս Պոլիս հասաւ այս խնդրով զբաղելու համար։»

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ.— Ոսկի մը տուգանքի դատապարտուեցաւ Վահան որ լեկտրագրութեան մէջ գտնուած էր Երկիի հանդէպ։ Նոյնպէս ոսկի մը տուգանքի՝ Մաքսիմ անուն կինը որ Դրիգորի և Վերժինի դէմ լեզուագրութեան մէջ գտնուած էր։

ՀՐԷՇ ՄԸ.— Օրթագիւղ, Նաւամատոյցին մօտ Մուսթաֆայի սրճարանը կը բնակէր Շէրիֆ անուն դատարկաշրջիկ մը։ Այս մարդը նախընթաց օր նոյն տեղը բնակող Շաքիր աղայի 2—3 տարու աղջիկը՝ Ֆէրիատէն կը խաբէ, և բանջարանոց մը տանելով հոն անխղճաբար կը բռնաբարէ անոր պատիւը։ Հէգ մանկիկին խղճալի երեւոյթէն և լաց ու կոծով խոստովանութենէն ամէն բան յայտնի ըլլալով, ոստիկանութիւնը ձերբակալեց այս վայրագ հրէշը։

ՑԱՆԿԱՐԾԱՄԱՀ.—Ֆէրիգիւղ, Նըպարավաճառ Ղազարոս, երէկ առտու սիրտի կաթուածէ յանկարծամահ եղաւ անկողնէն ելած պահուն։

ԿՌԻԻ.— Ֆէրիգիւղ բնակող Բուսուլ, Պէքիր, Ահմէտ և իրենց կիները Ֆաթիմէ, Այշէ, Զէլիհէ կռիւի բռնուեցան նոյն տեղը պարտիզպան Իսլամի, Բուսուլի և ուրիշներու հետ, և իրարու նետուած քարերէն ոմանք վիրաւորուեցան։

ԴՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ.— Բերա, Եէնի Զարչը Մատամ Մարիի տան դարակը առջի գիշեր կոտրելով, չորթուած էր 20 ոսկիի արժէքով գոհարեղէններ։ Իբր կասկածելի ձերբակալուեցան Եանի և Պոխոր։

.·. Ոստիկանութիւնը իմանալով որ Պոլիս, Եէնի Պաչէ, կաթնավաճառ Վասիլ սենեակը գողտներ կան, խուզարկութիւն կատարեց և զանազան առարկաներ գտաւ։ Վասիլ ըսաւ թէ Ֆուատ անուն մարդ մը յանձնած էր զանոնք։ Ֆուատ ալ ձերբակալուելով հաստատուեցաւ թէ զանազան տեղերէ գողութիւն կատարած և Վասիլ ալ գողնաթաքոյց է։ Երկուքն ալ Ոստիկանութեան Դուռը ղրկուեցան։

.·. Թաքսիմ, Պողոսանէ ճամտէսի Հոճաղատէ թաղը բնակող Օսմ. Պանքայի պաշտօնեաներէն Մ. Զօլիմի եէնիքէօյ գիւղաղնացութեան դացած ըլլալով, առջի օր երբ վերադարձաւ տեսաւ որ տանը դուռը բացուած էր և 6 հատ գորգ և 5—600 ոսկիի մօտ գոհարեղէն չկան։ Ոստիկանական քննութեամբ հասկցուեցաւ թէ ասկէ շաբաթ մը առաջ Թարլա-Պաշը՝ փախած ատենին գիշերապահներու կողմէ բռնուած գողերն են այս գողութեան հեղինակները։

.·. Սկիւտար, Թօփխանէլիօղլը, Պետական Խորհուրդին անդամ Ճէմալ պէյի բնակարանէն, կարեւոր գողութիւն մը կատարուեցաւ։ Իբր կասկածելի ոստիկանութիւնը ձերբակալեց խոհարար Ապտուլլանը, երկու սպասուհիները և կառապանը։

ՇԱՏԱԿԵՐ ՄԸ.—Պրուսայի մէջ Ռէժիի հեծեալ դէսերէն Տաղիսթանլը Ճէմալ, գրաւի մը հետեւանքով, անցեալ օր 9 հին օխա կաթ խմեր և 3 օխա սեր ու 3 օխա մածուն կերեր է։ Ցեւոյ քալելու մրցում մը կատարուելով, Ճէմալ անցեր է իր ընկերները։

ԱՐԿԱԾ.— Գոհարավաճառ Կարապետ էֆ. առջի օր Բանկալթիի իր բնակարանին մէջ սանդուղքէն վար գլոտրելով բաւական ծանրապէս վիրաւորուեցաւ։

ԼՈՂԱՑՈՂՆԵՐՈՒՆ.— Ֆէնէրի առջև, կիրակի օրը, իշաւար Պարսիկ մը, որ լոդանալու համար ծովը մտած էր, լողալ չգիտնալով խեղդուեցաւ և քիչ ետքը մարմինը գտնուեցաւ։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

ՊՈԼՍՈՅ ԱՌԵՒՏՐ. ՀՐԱՊԱՐԱԿԸ

(Յուլիս 7 Ուրբաթ)

Առաջին	ճերմակ	օխան	38—38½
Երկրորդ	»	»	37—
Խառն	»	»	35—
Զաւտարլը	»	»	33—34
Կարծր առաջին		»	39½—
Կարծր մէջին		»	38½—39

Երէկ 10 վակոն Անատօլուի ցորեն ժամանեց։

ԱԼԻՒՐ Ղրշ.

Տեղական գերմա Ա. պարկ	71—71½
» » Բ. »	68—

ԹԵՓ

Օխան 14— փարա

ԳԱՐԻ

Քէօսթէնճէ քիլէն	12½—
Բուսուլի և Մէրսին »	14½—11½

ԲԱՄՊԱԿ

Բացում Յուլիս 19ի

Լիվրբուլ

Յուլիս—Օգոստոս	5.81
Օգոստոս—Սեպտ.	5.74
Հոկտ.—Նոյեմ.	5.64
Դեկտ.—Փետր.	5.64

Հանդարտ

Փակում Յուլիս 19ի։

Լիվրբուլ

Տրամադրելի	5.82

ՅՈՐԵՆ

Փակում Յուլիս 19ի

Նիւ-Եորք

Տրամադրելի	84¾
Մարտի համար	
Յուլիսի համար	84¾
Սեպտ.ի »	84⅝
Դեկտ.ի »	87

Զիւրիխ

Տրամադրել

Յուլիս	77¾
Յուլիս	78⅛

Բարիզ

Տրամադրելի	24.
Օգոստոս.ի համար	24.85

Լիվրբուլ

Տրամադրելի	7
Յուլիսի համար	6/7
Սեպտ.ի	6/7¼

ՔՈԼԵՏԻ ՓՈՆՍԻԷ ԷՖԻՊՍԻԷՆ

263րդ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

3% պարգեւաւոր պարտաթուղթերու (1886ին հրապարակ հանուած)

16 ՅՈՒԼԻՍ 1906

125,720 թիւր 50,000 Ֆր. օսման է

Իսկ հետեւեալ 25 թիւերը չսած են 1000ական ֆրանք.

1823 53864 118047 188384 317133
28631 62409 129768 229006 346930
35277 68430 136750 246256 375307
36502 81975 145759 264095 379994
41511 83226 170230 290341 393864

42րդ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

3% պարգեւաւոր պարտաթուղթերու (1903ին հրապարակ հանուած)

ՅՈՒԼԻՍ 16 1906

472,366 թիւր 50,000 Ֆր. օսման է

Իսկ հետեւեալ 25 թիւերը չսած են 1000ական ֆրանք.—

426437 485778 548076 683824 709105
445266 497258 574971 687990 722144
447148 499009 599862 699488 751020
470259 503259 626237 702069 757062
474719 531910 658544 708268 757895

Վճարումները Քրէտի Լիոնէի կողմէ կը կատարուին, 1906 Օգոստոս 1էն սկսեալ։

«ՕՄԷԿԱ» ժամացոյցի աղդը կարդալ չորրորդ էջը

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲԱՐԻԶ, 24 Յուլիս Բեռլերսպուրգէն կը հեռագրենթէ Զարը Մ. Մուրոմցէվի տուեր է Կրթական նախարարի պաշտօնը։ Մ. Մուրոմցէվ նորէն կայսեր պիտի ներկայանայ։

—Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան խորհրդական Մ. Սէրկիէվ Պէլկրատի ռուս դեսպան պիտի անուանուի փոխանակ Մ. Կուպաթովի որ նոյն նախարարութեան օգնական կարգուած է։

ԱՄՍԹԷՐԴԱՄ.— Հոլանտայի Վիլհէլմինա թագուհին որ յղի էր, վիժեց։ Այս դէպքը մեծ յուսախաբութիւն պատճառեց ամբողջ Հոլանտայի մէջ։ Թագուհին վիճակը լաւ է։

ԼՈՆՏՈՆ.—Խորհրդարանական Մուրթիւնն հետեւեալ առաջարկը ընդունեց միաձայնութեամբ.— «Այն պարագային որ պայմանագիր երկու տէրութեանց միջև վէճ ծագի, և վէճը այնպիսի հանգամանք մը ունենայ որ կարելի չըլլայ Իրաւարար Ատեանի յանձնել, այս տէրութիւնները պէտք չէ թշնամութեանց սկսին, մինչեւ որ չմնդրեն միջազգային քննիչ յանձնաժողովի մը կազմութիւնը, կամ բարեկամ տէրութեանց միջնորդութիւնը։»

ՊԷՐԼԻՆ.— Գերման լրագիր մը, պատասխանելով իտալական մամուլին հրատարակութեանց՝ Հապէշիստանի վերաբերեալ համաձայնութեան նկատմամբ կ'ըսէ թէ Հապէշիստանի մէջ Գերմանիոյ շահերը կարեւոր են, սակայն Անգլիոյ, Ֆրանսայի ու Իտալիոյ միջև գոյացած համաձայնութիւնը բաւական կը պահպանէ այդ շահերը՝ նուիրագործելով բաց դուռի դրութիւնը։

ՎԻԵՆՆԱ.—Պառոն Պէքի Դահլիճին բոլոր անդամները կայսեր մասնաւոր խորհրդական պիտի կարգուին։

ԲԱՐԻԶ.— Եւրոպական Սակարաններուն մէջ նոր և աւելի կարեւոր անկում մը տեղի ունեցաւ ռուսական արժեթղթոց վրայ։

—Ամբողջ Ֆրանսայի, և մասնաւորաբար Բարիզի չրջակայքը ահռելի փոթորիկ մը ծագեցաւ։ Հեռագրական հաղորդակցութիւններ տեղ տեղ խըզուեցան Ֆրանսայի արեւելակողմը։

ՈՒԱՇԻՆԿԹՐԷՆ.— Ամբողջ կառախումբ մը Տայամընտ լիճը գլուորեցաւ։ Աղէտին վրայ մանրամասնութիւն չկայ։

ՄԱՐՍԷՑԼ,— Սոսկալի հրդեհ մը քանդ ու աւեր ըրաւ Ֆրանսիամերիկեան ընկերութեան իւղի մթերանոցները։ 300,000 Ֆր.ի վնաս կայ։

ՎԻԵՆՆԱ.— Բանաստեղծ Ֆերտինանտ Ֆոն Սար անձնասպան եղաւ։ Անդամ էր Աւագագ Ժողովին, և այս առթիւ Ժողովին Նախագահը դրուատական յուզիչ ճառ մը արտասանեց ի յիշատակ հանգուցեալ բանաստեղծին։

ՊՕՄ ՏԸ ՖԻԿ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԳՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ առաւօտ բացուեցաւ	Օ.Ո.	103.21
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	104.25½
Երէկուան էն բարձր գինը	»	104.28
» էն վար գինը	»	103.18

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ առաւօտ բացուեցաւ	Ֆր.	145.37½
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	145.62½
Երէկուան էն բարձր գինը	»	145.75
» էն վար գինը	»	145.25

Շերքէթը Խայրէ	Օ. Ո.	37.
Միտիլիի Պանքա		6.—
Սելանիկի «	Ֆր.	173.—
Բոմէրսխալ	Ա. Ո.	10.—
Քարասու Բրէվիլէժիէ	Ֆր.	168.
» Օրտինէռ	»	155.—
Իզմիրի քարափ	»	595.—
Օսմ. Ապահով. Էնկ.	Օ. Ո.	4.42
Թրամվայի բաժնեթուղթ	»	9.05
» պարտաթուղթ	Ֆր.	485.—
Տէրքոսի ջուրի ընկ.	»	295.—
Անատօլ. երկ. բաժնեթ.	Ա. Ո.	18.10
Քարափ Կ. Պոլսոյ	Ֆր.	460.
Քրէտի Ֆոնսիէ Էֆիքս.	1886	322.—
» » »	1903	267.
Թրանսվալ		45.

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	Ֆր.	262.50
Պանք Նաս. Կրէս.	»	430.—
» « » Նոր	Օ.Ո.	4.06
Լաւրիոմ	Ֆր.	59.—

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 ղշ.էն	Ղշ. փր.
Ֆրանսական ոսկի	87.09
Անգլիական ոսկի	109 29
Բօլ	90.30
Մէճիտիյէ արծաթ	107.20
Բուպլի թղթադրամ	8.70
Քրիմից	50.

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	Ղրշ.	109.20
Բարիզի » »	Ֆր.	22.97½
Վիէննայի » »	քուրօն	21.95
Պերլինի » »	մարք	18.70

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

23 Յուլիս 1906

Ֆրանսական Ռանթ 3%	96.60
Օսմ. միաց. գոնս. 4% բաց.	95.60
» » » գոց.	95.55
Բուսուլի երկաթուղի Ֆր.	146.50
Ռէժիի պարտաթուղթ »	436.—
Օսմանեան մաքս »	486.—
Օսմանեան Պանքա »	643.—
Քրէտի Լիոնէ »	1132.—
Բարիզի Պանքա »	1490.—
Աւստրիական Ռանթ 4%	99.70
Իտալական » 5%	102.20
Ռուսական » 4% 1901	67.90
Սպանիակ. արտ. փոխ. 4%	95.25
Պալիա Քարա Այտըն Ֆր.	599.—

ԼՈՆՏՈՆԻ ՍԱԿԱՐԱՆ

21 Յուլիս 1906

Անգլիական Ռանթ	87.12
Օսմ. Միաց. Գոնս. բաց.Դ.Կ.	94.87
» » » գոց. »	94.87
Օսմ. Պանքա	15.63
Պուլկարական 1892	100.—
Ռուսական 4% 1898—89	69.75
Ցունական Ռանթ	40.25
Զարթրթթ	1.40
Թրանսվալ	1.93
Ռանամայն	6 —
Ճաբոնական 4%	— —

ՊԵՐԼԻՆԻ ՍԱԿԱՐԱՆ

21 Յուլիս 1906

Գերմանական 3%	87.80
Օսմ. Միաց Գոնս.	95.40
Օսմ. փոխառութիւն 1903	88.60
Բուսիլի երկաթուղի	145.20
Ռուսական 4% 1902	69.40

ՀՐԱՆՏ ԴԱՄԻԱՆՈՍԵԱՆ

ՄԱՆԶՈՒՄԷ՝ Ի ԼՈՒՍԻՈՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ
ԳԻՐՔ
ՓԻՐԷ ՊԷՐՆ
76
ՀԱՐԹՄԱՆԵՍ
ՀԱՅՈՑ ԶԱՅՍԱԼԷՊՐԱՆԱՆ

ԱՐՏԱՌՈՑ ԿՏԱԿ ՄԸ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ե

ՖԷՆԴԼԲԻԻ ՄԷՋ

Վերջապէս ինքնաշարժ կառքը հասաւ անապատը, որուն սահմանագլուխը կը գտնուի Տիթ Ուէլլի։ Հոն, միայն համայնատարած մենութիւնը կար, մարդիկ, անասուններ չէին յանձախեր հոն։ Արեւին տաք ճառագայթները կը թափէին այն անհուն, անծայրածիր դաշտերուն վրայ։ Հազիւ բուսական քանի մը հետքեր կային։ Ո՛չ ծի, ո՛չ ջրի չէին կրնար մնանիլ այն տեղ։ Բարեբախտութիւն էր որ ինքնաշարժ կառքը միայն քարիւղի պէտք ունէր չարժելու համար։ Հոս հոն, քանի մը բլուրներ միայն կային, վտիտ խոտերով ծածկուած։ Յերեկուան հեղձուցիչ տաքին կը յաջորդէին քալիֆորնիական չոր ու պաղ գիշերները։

Այսպէս էր որ նաւապետ Եուրիքէն Ցունիս Յին հասաւ Տիթ Ուէլլի արեւմտեան կողմը չրջանակող սահմանը։

Կէս օրէն ետք ժամը 3 էր։ Ճամբորդութիւնը տեւած էր 50 ժամ, առանց դադարի և առանց արկածի։ Հօն Եուրիքէն պահ մը կենալով, գիր մը գրեց Ցունիս Յին Տիթ Ուէլլի մէջ իր ներկայութիւնը հաստատող և ապառաժի մը տակ թողուց, իր ընկերոջ և ինքնաշարժ կառքը վարողին ստորագրել տալով։ Հազիւ ժամ մը կեցաւ հոն և ի վերջոյ մեկնեցաւ այն տխուր վայրէն-Քիւրը դառնալու համար։

Ինքնաշարժ կառքը ճամբայ ելաւ, և անապատին մէջէն անցնելով լիքաւ Նէվատայի կիրճերը և առանց միջադէպի ժամանեց Քիւրքի կայարանը, 44 ժամ ետքը, այսինքն Ցունիս 5ին, առտուան ժամը 11ին։

Նաւապետ Եուրիքէն քանի մը բառով հնարակալութիւն յայտնեց մենեջերին և անոր ընկերոջ, որոնք այնքան եռանդ և ճարտարութիւն ցոյց տուին իրենց պաշտօնին կիրառութեանը մէջ, և ապա դառնալով ընկերոջը աւելցուց.

—Մեկնի՛նք։

Մասնաւոր կառախումբը կը սպասէր նաւապետին դառնալուն։ Հօն Եուրիքէն ուղղակի կառուղիին երթալով ըսաւ,

—Մեկնի՛նք։

Վայրաշարժը խոյացաւ երկաթեայ ուղիներուն վրայէն և եօթը ժամ ետքը կանգ առաւ ի Ռէնո։ Ցետոյ կառախումբը անցաւ Եօմինկէն, Նէպրասքայէն, Իօվայէն, Իլլինոյզէն և Ցունիս 8ին հասաւ Շիքակո։

Նաւապետը ջերմագին ընդունելութեան մը արժանացաւ ամէն մունց կողմէ, որոնք հաւատարիմ մնացած էին իրեն։ Անշուշտ, խաղը իր սկզբնաւորութենէն չարունակելու այն պարտաւորութիւնը տարօրինակ ձախողութիւն մը կ'ենթադրէր։ Բայց թուեցաւ որ Հօճ Եուրիքէնին բախտը բացուած էր, որովհետեւ Շիքակո հասած օրն իսկ քուխանները յաջող արդիւնք մը տուին։ Վեցով երեքը կը զրկէր զինք 26րդ խորշը, այսինքն Վիսքոնսինի նահանգը։ Իր սակը բարձրացաւ և Դօմ Քրապի ու Մաքս Բէալի հաւասարեցաւ։

Է.

ՍԱՌՈՒԴ ՀԱԼԱԴԷՏ ՍԳՐԻՍԻ ՏՈՒՆԸ

Ցունիս 1ին, ի Շիքակո, Սառուդ Հալադէտ Սգրիսի տան դուռը առտուան ժամը 8ին բացուեցաւ երիտասարդի մը առջեւ, որ նկարչի տուփ մը ունէր ուսին վրայ և որուն կը հետեւէր երիտասարդ ծառայ մը, պայուսակ ի ձեռին։

Մարքան մեծ եղաւ Տիկին Ռէալի զարմանքը և ուրախութիւնը երբ իր սիրեցեալ որդին ներս մտաւ և ինք կրցաւ իր թեւերուն մէջ սեղմել զայն։

—Դո՞ւն ես, Մաքս, ի՞նչպէս, դո՞ւն ես։

—Այո՛, ես եմ, մա՛յր։

—Շիքակո՞ ես, փոխանակ ըլլալու...

—Ի Ռիչմո՞նտ, ըսաւ Մաքս Բէալ։

—Այո՛, ի Ռիչմոնտ։

—Հանդարտ եղիր, բարի մայրս, Ռիչմոնտ երթալու ժամանակ ունիմ և որովհետեւ Շիքակոն ճամբուս վրայ էր, կարծեցի թէ իրաւունք ունէի քանի մը օր հոս կենալու և քեզ տեսնելու։

—Բայց, սիրելի տղաս, կրնայ ըլլալ որ ճիշտ ժամանակին չհասնիս։

—Խորհէ, մայր իմ, որ երկու երկար շաբաթներէ ի վեր տեսած չէի քեզ։

—Ա՜հ, Մաքս, սա խաղը վերջանար։

—Իմ ալ փափաքս է ադ։

—Ի նպաստ քեզի, անշուշտ։

—Հոգ մի՛ ըներ, անանկ ենթադրեցէք որ Հիրէրպոնի հարստութիւնը ես ժառանգած եմ։

—Վերջապէս ուրախ եմ քեզ տեսնելուս, սիրելի որդեակ։

Մաքս Բէալ Զէյէնի մէջ էր երբ, Մայիս 29ին, Ելովադրնի Բարք Նէյշընէլէն դարձին, հեռագիր ստացաւ իրեն պատկանած քուէարարուն երբորդ արդիւնքին նկատմամբ որ հինգով ևրեք էր։

Արդ, ութերորդ խորշը Իլլինոյզն էր։ Ուստի հարկ եղաւ կրկնել այն ութթիւը և 16ը 48րդ խորշը, այսինքն Ռիչմոնտ պիտի առաջնորդէր երիտասարդ նկարիչը։ Շիքակոյի և Ռիչմոնտի միջև երկաթուղիի գիծ մը կայ, որով 24 ժամուան մէկ կարելի է երկու քաղաքներն իրարմէ բաժնող հեռաւորութիւնը կարել։ Եւ քանի որ Մաքս Բէալ 15 օր ունէր, կրնար, ինչպէս ըսաւ, շաբաթի մը չափ հանգիստ ընել մայրական տանը մէջ։

Կէսօրէն ետքը Զէյէնէն մեկնելով, 48 ժամ յետոյ հասած էր Օմահա և հետեւեալ օրը Շիքակո, շատ առողջ վիճակի մէջ։ Իր բնակութեան միջոցին, Մաքս Բէալ մտադիր էր աւարտել ճամբան սկսած նկարները, մին Ֆորդ Բիլիի մօտ Ֆանսա Բիվըրի մէկ տեսարանը և միւսը Բարք Նէյշընէլէն առնուած պատկեր մը։ Այս երկու նկարները լաւ գինով մը ծախելու ապահովութիւնը գոյացնելով, անոնց արժէքը պիտի գործածէր եթէ ճամբորդութիւնը ներուն ընթացքին մէջ քանի մը բոխմ վճարելու դատապարտուէր։

(Շարունակելի)

Բոլորովին սխալ է եթէ մարդիկ իրենց փոած կամ կոտրած ակռաները քաշել կուտան։

ԹՈՂ ԴԻՄԵՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆԻ
որ արհեստական ակռաներ կը հատաստի
ոսկի կը լեցնի
եւ ոսկի գու�ռոն կ'անցրնէ

Այցելութիւններ կ'ընդունի ամէն օր առտուն կանուխ, Սկիւսար, Ինաստիյէ իր բնակարանը և ժամը 4—11 Պոլիս, Պահչէ Գաբու, Պէն-Պիր-Զէչիա վաճառատան դիմաց։ 8—50

Կիրակի օրերը ժամադրութեամբ

ՏՈՔԹ. Ա. ԵՈՐԿԻԱՏԷՍ
ՆՈՐԱԳՈՅՆ ՄԷԹՈՏՈՎ
ԵՒ ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ԿԸ ԲՈՒԺԷ
ՄՈՐԹԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՆ
ՈՒ ԳԱՂԴԻԱԿԱՆ ԱԽՏԸ
ՈՐՈՆՑ ՄԱՍՆԱԳԷՏՆ Է

Տօքթ. Ա. Եօրկիատէս որ գաղդիական տխի և մորթի հիւանդութեանց հանրածանօթ մասնագէտ Տօքթ. Ֆուսիէի օգնականը եղած է Բարիզի մէջ, այս տեսակ հիւանդութիւններէ տառապողները բժշկական նոր գաղտնիքներ կ'կատարելագործուած մեթոտներով կը բուժէ իր դարմանատան մէջ՝ Բերա Անտարչարը։ Հաստատուած Լրգանի վերնայարկը առաջին երկուշաբթէն ամէն օր կէսօրէն մինչեւ իրիկուն։

Մասնագէտ է մանաւանդ մտի լատուկ ամէն տեսակ հիւանդութեանց. եւրոպական վերջին դրութեամբ հիմնապէս կը բուժէ մազերու թափիլը, գլխու թեփն ու քիչը։ Մորթային հիւանդութիւն ունեցողները երեքշաբթի, Հինգշաբթի և Շաբաթ օրերը (Ը. Թ.) ժամը 6էն մինչեւ ութ կ'ընդունի։ 10—10

ՍԱՏԱԳԱԹ
ՀՆԱԶԵՐ ԷԼՊԻՍԷ ՄԱՌԱՋԱՍԸ

Զարուն էպպիրտէ պօտրում խաճը տրունիպեսի, ճամբոր 30

Էն ա'լա քամայլարան ի'մալ ալուն մաղազամզատ ֆիրուխթ օրլունան բամարլամա վէ հազրը էլպիսէլէր մէթանէթ վէ զէրաֆէթի ճիհէթլէ բաղպէթը ումամիլէէ մաղհար օլմա։ Իպու մաղազատա էր նէվ սոնմոա երքէք վէ չոճուք էլպիսէլերի մէվճուտ օլմաղլա թէչիրիլ բաղպէթ պուլուրճագ զէվաթը քիրամն մէմնան զալաճագլարը թէէմին օլունուր։

ՖԻԱԹ ՄԱԳԹՈՒ. մի՛չթերիլը իպու մաղազամզդն տիկէր մաղազալարատան թէֆէրրիւզը իլիւն (30) նամէրօրնա վէ ՍԱՍԱԳԱԹ նամնա սրգագթ իլէմէլերի թէվոի օլընուր։

ԲՕԼԻՍԻՐՕՆ ՔԱՐԻՆԱՏԱՔԷՍ
18—50 ՎԷ ԷՎԼԱՏԸ

ԲԷԹՐՕԼ ՈՒՐԱԼ
ՄԱԶԵՐՈՒ ՀԱՄԱՐ
PETROLE OURAL

Երբ մազերիդ լու մը լուաք ԲԷԹՐՕԼ ՈՒՐԱԼի հակոնեսիչ և զօրացուցիչ հեղուկով, վստահ եղիր թէ անոնք բնաւ պիտի չթափին և ձեր գլխուն ծակոտիկները աւելի պիտի զօրանան։

Ցիչեալ հեղուկը վաւերացուած է ֆրանսական Բժշկական Կանաւէն և այսօր ամէն կողմ կը գործածուի։ Եթէ հերթափութենէ բռնուած էք, գոր-լէթներ ծածեցէք այս հեղուկը և կատարելապէս պիտի բուժուիք, և ձեր մազերը աւելի թիթեղադրդի մը պիտի զօրանան, չատնան և ձեր դէմքին գեղեցկութիւնը պիտի աւելցնայ։

Կը ծախուի բոլոր սափրիչներուն և դեղավաճառներուն քով։ Միակ գլխաւոր տեղին է Կ. Պոլիս, Պաղչէ-Գաբու թիւ 5-11 Գ. Պաբիլիասիս և ընկերութեան կեդրոնատեղին։ 25—6

Ա. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՏԱՄՆԱՐՈՅԺՔ
396, Բեւա, Մեծ Փողոց, 396
(Եանիկի դարեջրատան վրայի յարկը)

Ամենասաստիկ ցաւած ակռաները վ յրկեանապէս կը բուժեն, ցաւով գիմել և բուժուած վերադառնալու պ-յմանով։ Արհեստական ակռաներ կը պատրաստեն յար և նման բնականի, ազատ արտասանութիւն և կրնարեալ ծամողութիւն երաշխաւորելով։

Դարուս ամենակատարելագործեալ գործիքներու միջոցաւ առանց ցաւի ատամնահանութիւն։

Ամառները ամէն օր առաւօտէն մինչեւ կէս օր, և ձմեռները առաւօտէն մինչեւ կէս գիշեր հիւանդ՝ կ'ընդունին։ 4—50

ՏՕՔԹ. Գ. ՋԱՐՖՃԵԱՆ
ՎԿԱՅԵԱԼ ՖՐԱՆՍ. ՀԵՄԱԲԱՆԻՆ
ՄԱՍՆԱԳԷՏ
Ականջի, քթի, կոկորդի եւ բերնի հիւանդութեանց

Որ երբեմն իբր օգնական բժիշկ պաշտօնավարած է Պորտոյի կառավարական հիւանդանոցներուն մէջ, այժմ Պոլիս վերադարձած ըլլալով, կը բնակի Բերա, Թագսիմ Ըմբը փողոց թիւ 6 (գաղղիական հիւանդանոցին առջեւը), և հիւանդ կ'ընդունի բաց ի գամմ խոլիր։ գասրն չամայրը իրեն հաֆիֆ գօյա 20 բարա

Երգամա վէ իւբիւ գօլաղը Ղրշ. Բր.
Եաթաղ 10
Գօլբդ (չիֆթ) 20
Կէօյլիւլիք մա եագա 30
Ֆրէնկ կէօմլէկի 1.
Թիւլ բէրսէ (բարչա) 2.
Պէյազ հէլէկ 2.
Երքէք վէ գատրն էլպիսէսի թագրմ 10.

Զամայրը զան օլտուղը թագտիրսէ սէրնալ թէէտիյէ իսիլիր։

Մէքեմթիւղ, օթէլ վէ լօգանթա վէ սաիր մանալլէր իչիւն միւտիրիյէթլէ պաչա մոդավէլէ եարբլբր։

Շիքայէթի վուգուտիսէ Տարիլաճէէէ միւտիրիյէթինէ միւրաճաաթ իտիրմէլի տիր։

Տարիլաճէէդէ չամաչրրիսանէսի չիսպէլերի, Պէյօղլուտոա Սագրդ Աղաճրնա 15 նօմ. տա, Իսկիւտարտա Արաբոպայէն Նոր հասած սդօք ոպ-պա մէյտանրնա Շէյխ Ճամիսի ճատրանքներու ճոխ մթերք մը, անդրցիի տէսմնէտ Բարդ օպլու Տիգրանցն իւրիսանեի ուսումի Նամրնտաքի տիք-քանը։ 4—6

ԱԲՐԱՀԱՄ Կ. ԿՏԱՒՃԵԱՆ
ԻԶՄԻՏ
Կը ստանձնէ

Հրդեհի և ծովային ապահովագրութիւններ՝ չահաւէտ պայմաններով։

Ամէն տեսակ գոմիսիոնի գործեր ներածում, արտածում և մաքսային գործողութիւններ։

Եւրոպական առաջնակարգ գործարաններու միջոցաւ՝ գունաւոր և պարզ պակերաղարդ քառթ-բոսթալներու պատրաստութիւն, ֆոթոկրաֆիի համար։

Կը հայթայթէ

«Թոմաս Սքիտոր» Անգլ. Տան դրամարկղներէն,

Սաքսոնիոյ առաջնակարգ բիանոներ՝ չարաթական վճարումներով,

Ամենավերջին դրութեամբ պիսքոթներ,

Ամէն տեսակ երկրագործական և արդիւնաբերական մեքենաներ,

Ուղղած քանակութեամբ և տեսակով ընտիր և հոտաւէտ թէյեր,

Գաւառային յանձնարարութիւններ փութով կը կատարուին

Հասցէ՝

ԱԲՐԱՀԱՄ Կ. ԿՏԱՒՃԵԱՆ, Իզմիտ

ՏՕՔԹ. Ա. ԵՈՐԿԻԱՏԷՍ

Ականջի, քթի, կոկորդի եւ բերնի հիւանդութեանց

Որ երբեմն իբր օգնական բժիշկ պաշտօնավարած է Պորտոյի կառավարական հիւանդանոցներուն մէջ, այժմ Պոլիս վերադարձած ըլլալով, կը բնակի Բերա, Թագսիմ Ըմբը փողոց թիւ 6 (գաղղիական հիւանդանոցին առջեւը), և հիւանդ կ'ընդունի բաց ի գամմ խոլիր։ գասրն չամայրը իրեն հաֆիֆ գօյա 20 բարա

Երգամա վէ իւբիւ գօլաղը Ղրշ. Բր.
Եաթաղ 10
Գօլբդ (չիֆթ) 20
Կէօյլիւլիք մա եագա 30
Ֆրէնկ կէօմլէկի 1.
Թիւլ բէրսէ (բարչա) 2.
Պէյազ հէլէկ 2.
Երքէք վէ գատրն էլպիսէսի թագրմ 10.

Զամայրը զան օլտուղը թագտիրսէ սէրնալ թէէտիյէ իսիլիր։

Մէքեմթիւղ, օթէլ վէ լօգանթա վէ սաիր մանալլէր իչիւն միւտիրիյէթլէ պաչա մոդավէլէ եարբլբր։

Շիքայէթի վուգուտիսէ Տարիլաճէէէ միւտիրիյէթինէ միւրաճաաթ իտիրմէլի տիր։

Տարիլաճէէդէ չամաչրրիսանէսի չիսպէլերի, Պէյօղլուտոա Սագրդ Աղաճրնա 15 նօմ. տա, Իսկիւտարտա Արաբոպայէն Նոր հասած սդօք ոպ-պա մէյտանրնա Շէյխ Ճամիսի ճատրանքներու ճոխ մթերք մը, անդրցիի տէսմնէտ Բարդ օպլու Տիգրանցն իւրիսանեի ուսումի Նամրնտաքի տիք-քանը։ 4—6

ՊԱՆՔ ՍԱԼՕՆԻՔ
Մասնաճիւղ Դալաթիոյ — Քամանցօ խան։

Ցոյսոյ Գործակալութիւն.—Դաբրնը օղու բասաժին դիմաց։ Էճ. Քիւրիպնանէ փողոց։

Ցոյսոյ Գործակալութիւնը, Դալաթիոյ մասնաճիւղին նման, կը կատարէ Պանքայի ամէն տեսակ գործառութիւններ։

Գործակալութիւնը կը կատարէ նաև գանձումներ Թուրքիոյ բոլոր գաւառներուն ինչպէս և Արտասահմանի համար։ 50—14

"ՕՄԷԿԱ"
5 սէնէ իչիւն թէհսիլատ օլունմուշ այարը սաաթլար, գասրն վէ երքէք իչիւն էնվաի չէչիւ։
Եէկեսանէ տէրօ-զիթօսը
Տէրսաատեթտէ
ՕՐՕԶՏԻ-ՊԱՔ
10—50

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ



ՊՕՎԻՆԻՆ

ՊՕՎԻՆԻՆ

ՍՏԱՄՈՔԻԿ ՍՈՒՐ
ԿԱՄ ԵՐԿԱՐԱՏԵՒ
ԽՈՒՆԳԱՐՈՒՄՆԵՐ
ԱՆԶԱՐԻՒՈՒԹԵՒԼ ԱՌԱՋ
ԵՒ ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
ՖՈՒԼԷՊ ԵՒ ՏՈՂՈՑ ՈՒՌՈՒ
ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԿԱՐՏԱԼԱՍ
ՏՈՒԲԵՐԿԻ ԶԵՐՄ
ՓՈՇՈՒՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՔԱՆՉՔ
ԶԻՒԴԱԼԱՏ
ԵՒ ՈՒՐԻՇ ԲՈԼՈՐ ՄԱՐՄՆՈՅ
ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
ՄԱՐՄՆՈՒԹԻՒՆ ԱՆԿԱՆՈՆԱՒՈՐ
ԿԱՄ
ՆՈՒԱՍՏՈՒԹԻՒՆ ԱՆԿԱՆՈՆԱՒՈՐ
ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԶԻՔԵՆՈՒ ԲՈՐՈՔՈՒՄ
ՍՏԱՄՈՔՆԵՐՈՒ ԵՒ ԶԻՒԱՆԴՈՒԹԵՆՔ
ԱՌԱՔԻՆՈՒՆԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՋՐԱՅԻՆ ՏԱՐՈՒԹԻՒՆ
ՆԻՇԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒԺԱՅԱՓՈՒԹԻՒՆ
ԿԵՂԾՄԱԿ
ՅԱՄԱՌ ՀԱՐԲՈՒԹԻՒՆ
ՈՒԵԼԻՑ ԸՍՊԵՏԼԻՑ ԵՒ ԱՅԼԻՑ ՈՒՆԻ ՁԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՎԱՄ ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԻԶՈՑԱՆ ՍՆՆԴԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԷՒՏՅԱՆ

ՊՕՎԻՆԻՆ որ քսանրեսթը տարիէ ի վեր մեծ օգուտով կը գործածուի Ամերիկայի, Եւրոպայի եւ Ճաբոնի բժիշկներուն կողմէ, հազարաւոր բժշկաց վկայութեամբ հաստատուած է թէ կը գերազանցէ բոլոր պատրաստ դեղերը, իր թէ բուժիչ եւ թէ մնուցիչ յատկութեամբ։

ՊՕՎԻՆԻՆը պատրաստուած է եզան մսին եւ մասնաւորապէս եզան ուղեղին եւ ոսկորներուն զօրացուցիչ եւ մնուցիչ հիւթերէն։ Այս պատճառով ՊՕՎԻՆԻՆի մէջ գտնուած օգտակար նիւթերէն մէկն ալ ֆոֆորն է իր բնական վիճակին մէջ, որ՝ ինչպէս յայտնի է՝ մեծ եւ ազդու դեր մը ունի ոսկորի հիւանդութեանց բուժման եւ մանուկներու զօրացման եւ կազդուրման համար։ Աւելորդ է ըսել թէ բնական եւ դիւրամարս վիճակի մէջ ֆոֆորի գործածութիւնն որ աստիճան նախընտրելի է, քան անբնական գործածութիւնը այդ դեղին։ Ահա այս պատճառով, փոխանակ ԿԱԹՆԱԽԱՌՆ ԱԼԻԻՐներու, ՊՕՎԻՆԻՆի գործածութիւնը կը յանձնարարուի մանուկներու հիւանդութեանց մասնագէտ բժիշկներու կողմէ։

ՊՕՎԻՆԻՆը բնաւ վնաս չի պատճառեր ոեւէ հիւանդի, ինչ որ ալ ըլլայ անոր դարմանման եղանակը։ Ուստի իր մնուցիչ յատկութեամբը, արագ ազդեցութեամբը եւ ամէնէն փափուկ ստամոքսներու կողմէ դիւրաւ մարսուելու յատկութիւններովը կը գերազանցէ բոլոր պատրաստ դեղերը, եւ մեծապէս կը նպաստէ մանուկներու, նոր ապաքինողներու, եւ վերջապէս ամէնէն փափուկ վիճակի մէջ գտնուողներու, ինչպէս նաեւ կաթ տուող մայրերու։

Ներկայ ծանուցման շուրջն ակնարկ մը նետել բաւական է, հաստատելու համար թէ ՊՕՎԻՆԻՆը ինչ կարգի հիւանդութեանց համար բուժիչ յատկութիւն ունի։

Նկատի առնելով նոյն դեղին ունեցած հրաշալի օգտակարութիւնը, ՊՕՎԻՆԻՆը բերուած է Թուրքիա եւս։ Վաճառման կեդրոնատեղին է Կ. Պոլիս, Ենի Ճամիի մօտ, Օամ. Նամակատան ետեւի փողոցը ԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՑ դեղավաճառատունը, որուն պէտք է դիմել Թուրքիոյ ամէն կողմերէն մեծաքանակ գնուներու համար։ Կը գտնուի նաեւ բոլոր մեծ դեղարաններու եւ դեղավաճառներու քով։

ՄՈՍ
ՇՈՒՏՆԱՒԱՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Ճամբորդ և տպրանք փոխադրող չոգենաւեր

Ա. կարգի	Բ. կարգի
Ակամ	Նայդաքիա
Մինիա	Եմէլիա
Բոփիս	Գուզիրիս
Թէյլոր	Մօերիս
Նարպոն	Ֆարոս
Նավարին	Թիպա

Առաջին կարգի չոգենաւերը չատ պանգաւէտ են. նաւուն մէջեղն ընդարձակ սենեակներ ունին, երեկոյեան կանոնաւորութեամբ կը լուսաւորուին և կին ճամբորդներու համար տեղաւորի ունին։

Երկրորդ կարգի չոգենաւերն ալ ամենապատեալ ճամբորդներ կ'առնեն, բայց տեղաւորի չունին։ սդրոն.

Կ. Պոլսէ Լիվորնոյ Ա. կարգի գինն է 15
» » Բ. » » » 11

Կը խնդրուի վաճառականներէն որ փոխադրութեանը և Դալաթիոյ մաքսանելու համար իրենց հրահանգները ատ չոգենաւին ժամանումէն 24 ժամ առաջ։

Ամերիկայի և Եւրոպայի նաւահանգիստներ տանելու համար տպրանքներ կ'ընդունուին։

Դիմել առ Ճ. Վ. Ուիթոլ և Ընկ. Գործակալք
Ուիթոլ խան, Պահչէ դարբաս, Գալաթա
ՃԷՅՄՍ ՄՈՍ ԸՆԿ.
27—50 31 Ճէյմս Սգրիդ, Լիվորնոյ

ԳՐԱՏՈՒՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՍԿԻԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ ԹՈՐԱՍԱՆՃԵԱՆ ԽԱՆ
Կեդրոն գիտական, վիպական, դպրոցական եւ մատենադարանի ամէն տեսակ գրքերու
ԼՈՒՍԱԳՈՅՆ ՁԵՌՔ
ԸՆՏՐ ՏՊԱԳՐ. ՎԻՍԱԳԻՐ ՈՒ ՏՊԱԳԻՐ
Այլաբարտ, շրջաբերական, նամակագրութիւն, պահարան, վկայական, վիճակագրոյց, բաներեկ, պատուանիշ, եւն. եւն.
Ցանձնարարութեանց առաջուն օրը օրին ու նոյնութեամբ
Գործառնութիւն միշտ կանխիկ
ԳՐԱՏԱՆ ՀԱՍՏԷՆ
درسعادت خوراسخیان خانده کتبخانهٔ جدید
3—50